

# ՏԵՂԵԿԱԾՈՒ

## DEGHEGADOU

ԴԵԳԵԿԱԾՈՒ

Հրատարակութիւն Գահիբեկ ՀԲԸՆ-ի

نشرة جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة



Պաշտօնաթերթ Գահիրէն  
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան  
Հեռախոս: 22916444 - 24151127 - 24152478  
Հեռապատճեն: 22916916

Periodical published by  
Armenian General Benevolent Union - Cairo  
Tel.: 22916444 - 24151127 - 24152478  
Fax: 22916916  
e-mail: agbuegypt@gmail.com  
www.agbuegypt.com

نشرة دورية  
لجمعية القاهرة الخيرية الأرمنية العامة  
ت: ٢٤١٥٢٤٧٨ - ٢٤١٥١٢٧ - ٢٢٩١٦٤٤٤  
فاكس: ٢٢٩١٦٩١٦

## ԽՄԲԱԳԻՐ Ծաբէ Մարգարեան

## ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԽՈՐՅՈՒԱՏՈՒ Պերճ Թերզեան

## ՍՐԲԱԳՐԻՉ ՎԵՐԱՏՈՒԳԻՉ Անայիս ճիզմենեան

## ԳԵՂԱՐՈՒԵՏԱԿԱՆ ԶԵՒԱԽՈՐՈՒՄ Ծահէ Լուսարարեան

## ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՃԱՐՈՒԱԾՔ Ծաբէ Մարգարեան Վաղոնլիի Արդինեան

## ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Nubar Printing Press

Թիւ 69 Նոր Շրջան  
**ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013**

Գահիրէն ՀԲԸ-ի  
լուրերուն հետեւեցեք  
[www.agbuegypt.com](http://www.agbuegypt.com)  
կայքէջով

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՄԱԾՏՈԹԻ ԳՈՐԾԻՆ ԱՌԵԴԾՈՒԱԾԸ	1
Նշան Որբերեան Յապաւումներով արեւմտահայերէնի վերածեց՝ Ծաբէ Մարգարեան	
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅԱՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ	2
Յարցագրոյց Տիկին Աննա Տոլապենեան-Թրայեանի հետ Վարեց՝ Ծաբէ Մարգարեան	
ԳԱՅԻՐԵԻ ՀԲԸ-Ը ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՄԱՅԱՍՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՔՆԵՐ ԿԸ ՄԵԿՆԱՐԿԵ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵԶ ՀԲԸ-ի կայքէջն քաղեց՝ Անայիս ճիզմենեան	5
ՍՓԻՇՈՅԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՊՈԴ ԴՆԳԱՄԵԱՅ ԿԱՄՈՒՐՋԸ «S»	6
ՊԵՐՃ ԹԵՐՉԵԱՆ ԿԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԻ «ՄԱՅՐԵՆԻ ԴԵՍՊՈՎ» ՄԵՏԱԼՈՎ «S»	8
Անգլիակայ Ջրոնիկ «ԾԱԿԱՔԵՐ ՄԸ ԵՐԵԲՈՒՆԻԵՆ» Դեղինակ՝ Տոքը. Անդրեան Ծովիկեան Երուանդ Ազատեան, «Ա24» օրաթերթ	9
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՍԳԱՐԱՍԻՆ ՄԵԶ «ԱՍԱՏՈԼԻԱ, ՈՒՐԱՐՏՈՒ»Ն ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵԿԱԾ Է «ՀՆԱԳՈՅՆ ԹՈՒՐԵՒԿ» ԱՆՈՒԾ «Օրեր», 17 Յուլիս, 2013 Արեւմտահայերէնի վերածեց՝ Ծաբէ Մարգարեան	11
«ԱԼԵՅՍԱՆՏՐ ՍԱՐՈՒԽԱՆ» DVD-ԻՆ ՑՈՒՑԱՐՐՈՒԹԻՒՆԸ ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ ՀՍԸԸ ՆՈՒՐԱՐԵՆ ՆԵՐՄ Սուի Ներետեան-Յակոբեան	12
ԱԼԵՅՍԱՆՏՐ ՍԱՐՈՒԽԱՆ ԾՆՆԴԵԱՆ 115-ԱՄԵԱԿԻՆ ԱՈՒԹՈՎ ՑՈՒՑԱՐԱՆՆԵՍ-ՎԱԲԱՌ Արա Ահարոնեան	13
ԳԱՅԻՐԵԻ ՀԲԸ-Ի «ԾԻԱԾԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳՉԱՆՈՒՄԲԸ Կ'ԱՅԵԼԵ ԶԻՉԱՆԻՒՆ ՀԲԸ-ի կայքէջն քաղեց՝ Անայիս ճիզմենեան	14
ՀԲԸ-Ի ԼԻԲԱՆԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ «ԽՈՍԽԱԿ»Ի ՀԱՐՑԱՉՐՈՅՑԸ ՍՈՒՐԻՈՅ ՃՐՁԱՍՏԱԿՅԻՆ ՅԱՆՁԱՇՈՂՈՎԿԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՆԵՐՄԵՆ ՆԵՐՄՈՅԵԱՆԻ ՀԵՏ	15
ՀԱՅԿԱԿԱՆ ճԱՏՐԱԿԻ ՅԱԶՈՂՈՒԹԵԱՆ ԳԱՐՏՏԻՔԸ ԲԱՑԱՆԱՅԵԼՈՒ ՓՈՐՁ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՌՈՒՄԱԿԱՅԱՆԻ ՄԸ ԿՈՂՄԸ Քաղեց՝ Ծաբէ Մարգարեան	21
ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ ՀՍԸԸ ՆՈՒՐԱՐԵՆ 2013-Ի ՊԱՍԶԵԹ ՊՈԼԻ ՄՐՑԱԾԱՐՔԸ Սուի Ներետեան-Յակոբեան	23



# ՄԱՉՏՈՑԻ ԳՈՐԾԻՆ ԱՌԵԴԱՌԱԾԵ

Մաշտոցի յորելեանսերը միշտ նշուած են համագային հանդիսաւորութեամբ, փորձելով (սակայն երբեք չկարենալով) անոր վաստակի արժանին լիարժեք հատուցել, որովհետեւ դժուար է Անոր մեծութիւնը ամբողջովին ընդգրկել: Մաշտոցեան յորելեանսերու առիթով, կրկին կ'անդրադառնար որ Մաշտոցը միշտ հետերնիս է՝ գրելու թէ՝ կարդալու, մեր մշակոյթին հետ առընչուելու թէ՝ մեր լեզուի յարատեման ամենօրեայ պայքարի պահերուն: Երբ կը խորիինք աշխարհի ժողովուրդներու պատմութեան մէջ մեր տեսակի ներկայութիւնը պահպանելու մասին, մեր խոհերը կ'երկարին դեպի Ան, դեպի մեր լինելութեան Ոսկեդարի ակունքները:

Մաշտոցի ծննդեան 1650-ամեակին առիթով, կրկին մեր խոկումներն ու մտորումները կը մղեն մեզ խոնարհումի, ի գիահատումն անոր կատարած այն մեծ գործին, որ կը բնորոշէ Մաշտոցը՝ որպէս հայ ժողովուրդի ինքնագիտակցութիւնը արթևանող սերմանցանի մը եւ ինքնութեան յետագայ պահպանման պայքարը ուղղորդողի մը: Յիշել Մաշտոց՝ կը նշանակէ յիշել գրաստեղծումը, որ մեր ժողովուրդին համար նոյնացաւ ազգակերտում կոչուող երեւյթին հետ:

Մեր պատմահայր Մովսէս Խորենացին գրած է թէ երկար դեգերումներէ, հեթանոս մատեանսեր գտնելու համար փնտութութերէ՝ «բայց շահ չգտնելէ» յետոյ, գրաստեղծման պահը Մաշտոցին կը շնորհուի Կստուածային տեսիլքով մը եւ Կստուծոյ թարթին երեւոյթով. «Եւ տեսնում է ոչ երազ քնի մէջ, ոչ տեսիլք արթնութեան մէջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երեւում է ազ ձեռքի թաթ՝ քարի վրայ գրելիս... Եւ ոչ միայն երեւաց, այլեւ բոլոր հանգամանքները (այսինքն՝ գիրերը) նրա մտքում հաւաքուեցին՝ ինչպէս մի ամանում: Եւ աղօթքից վեր կենալով ստեղծեց մեր նշանագրերը»:

Անոր ստեղծած հայոց լիակատար նոր այբուբենը, իր կատարելութեան ու կատարեալ ինքնատպութեան շնորհիւ, իին մատե-

նագորութեան մէջ համարուած է աշխարհի առաջին այս վեց նախաստեղծ այբուբեններին մէկը, որոնք եղած են բոլորովին ինքնուրոյն եւ ուրիշներէ առնուած չեն: Կտոնը են՝ Աքքատի (բարելա-ասորականը, փիլսիկեանը), Եգիպտականը, Եբրայականը, յունականը, լատինականը եւ մաշտոցեան հայկական այբուբենը: Յետաքրքրական է, որ հնադարեան մատենագիրներու համոգումով, աշխարհի այբուբեններին աստուածային ծագում ունին միայն երկուքը՝ հրեականը (Մովսէսի բերած աստուածային պատուիրաններու տախտակը) եւ Մաշտոցի ստեղծածը՝ «Աստուծոյ թաթ»ի տեսիլքային միջնորդութեամբ: Տարբերութիւնն այն էր որ հրեաները թշնամաբար դիմաւորեցին եւ կոտրեցին Մովսէսի տախտակը, իսկ հայերը՝ թագաւորեն ու կաթողիկոսներին մինչեւ ռամիկ ժողովուրդը, ցնծութեամբ դիմաւորեցին Մաշտոցը:

-Մաշտոցի ստեղծած այբուբենը, ուղղագրական կարեւոր կանոններու սահմանումը եւ լեզուա-քերականական դրուածքը, այնքան կատարեալ էին, որ դարերու ընթացքին փոփոխման ենթարկելու կարիքը չզգացուեցաւ:

-Մաշտոցը այն լուսաւոր հանճարն էր, որ հնադիսացաւ քրիստոնեական դարաշրջանի հայոց ազգի նոր գիրի ու դպրութան ստեղծողը, առաջին այբբենարանի հեղինակը, առաջին ուսուցիչը եւ առաջին թարգմանիչը:

- Մաշտոցը նաեւ առաջինն էր, որ միայնակ կրցաւ ամբողջապէս ուսումնասիրել լեզուներու մէջ իր բարդ իւրայատկութեամբ յայտնի հայերէնի հնչիւնաբանութիւնը եւ հիմնովին համակարգել մեր լեզուի բաղաձայն եւ ծայնաւոր հնչական կազմը:

- Մաշտոցը խորամուխ եղաւ հայ տոհմիկ երգարուեստի նուրբ ծալցերուն եւ ստեղծելով հոգեւոր շարականներ՝ սկզբաւորեց 5-րդ դարու մեր միջնադարեան հոգեւոր երաժշտութիւնը:

-Սակայն, Մաշտոց նախ եւ առաջ քաղաքագետ գործիչ մըն էր: Երկրի պատմութեան խառնակ ժամանակներուն, ազգա-



## ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾՎԱԾԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾՎԱԾԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ (ՀՀՀ) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան հեռակայ նորագոյն ուսումնական հաստատութիւն մըն է: Այս տարի ՀՀՀ-ի Եզիպտոսի ներկայացուցչութեան կցորդ նշանակուած է Եզիպտահայ Տիկին Աննա Տոլապեան-Թրայեան, որ սիրով պատասխանեց մեր հարցումներուն:

### Հ - Ե՞րբ եւ ինչպէ՞ս սկիզբ առած է Հայկական Համացանցային Համալսարանը:

Պ - Սփիլաքահայութիւնը միշտ ալ ձգտած է հայեցի կրթութիւն ջամբել տարբեր միջոցներով: Նոյնիսկ Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ (ուր բազմաթիւ հայկական դպրոցներ կը գործեն), միշտ ալ կարիքը զգացուած է տարբեր միջոցներով տալ այդ կրթութիւնը, որպէսզի ան գրաւիչ ըլլայ՝ մանաւանդ երիտասարդ սերունդին համար:

Հայկական Համացանցային Համալսարանը (ՀՀՀ) սկիզբ առաւ, երբ մօտաւորապես տասը տարի առաջ, համակարգիչի քանի մը մասնագետներ միանալով՝ երեխաներու ուսուցման հետ կապուած նոր ծրագիր մը մշակեցին, զոր իրենց զաւակներն փոքր խումբի մը հետ փորձարկեցին: Անոնք նկատեցին թէ դասաւանդութեան այդ ձեւը որքան հաճելի էր իրենց զաւակներուն եւ որքան յաջող էր արդիւնքը. այնքան որ երեխաները ցանկութիւն յայտնեցին շարունակելու, բայց առաջին ծրագիրը կարճ էր: Այդպէս սկսաւ ուսուցման այս ծրագիրը, որուն հիմնադիր նախագահն է երուանդ Զօրեան եւ ինըն է այս կարեւոր ծրագրին մտայդացողը:

Ուրեմն, ՀՀՀ-ի ծրագիրը ծնունդ առաւ 2004-ին՝ Ամերիկայի մէջ, ՀԲԸՇ-ի Սիլիքըն Վալիի մասնաճիւղին կողմէ (Սիլիքըն Վալիին յատուկ տեխնոլոգիաներու քաղաք մըն է, ուր տարբեր ընկերութիւններ կերպուացած կը գործեն եւ երուանդ Զօրեան Սիլիքըն Վալիի Սինոփսիս ընկերութեան ղեկավարներէն է ու մեծ համբաւ ձեռք բերած մասնագետ

մը՝ իր ասպարեզին մէջ):

### Հ - Այսինքն 2004 թուականին ՀՀՀ-ն սկսած է իր գործունեութիւնը հանրութեան համար:

Պ - Այո՛: Ծրագիրը ստեղծուեցաւ, աշխատանքները սկսան, սակայն նիւթական լուծելի խնդիրներ կային եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Կեդրուսական Վարչութիւնը սիրով յանձն առաւ ֆինանսարումը: 2004-ին սկսաւ դասաւանդութիւններու մշակումը՝ իբրեւ միջոց եւ լուծում կրթական նոր ծրագրի մը, դիմագրաւելու Սփիլաքի ժամանակակից կրթական խնդիրները եւ բաւարարելու այսօրուան ուսանողին պահանջները:

Սակայն, ՀՀՀ-ի պաշտօնական բացումը կատարուեցաւ 2009 թուականին: ԱՄՆ-ին յետոյ, առաջին ներկայացուցչութիւնը գործել սկսաւ Երեւանի մէջ եւ ապա բոլոր՝ ուսուցիչներով, աշխատողներով եւ մասնագետներով հանդերձ, ՀՀՀ-ի կեդրոնը հաստատուեցաւ Երեւան՝ Ալեք Մանուկեան կեդրոնին մէջ: Ծրագրին ճարտարագիտական բազմակողմանի մշակումը կ'իրագործուի Երեւանի Պետական Համալսարանի Կրթութեան եւ Քետազօտութեան Տեղեկատուական ճարտարագիտութեան Կեդրոնի երիտասարդ գիտևականներու եւ ծրագրաւորողներու համագործակցութեամբ՝ նոր միտքերով, նոր գաղափարներով:

Ակզրնական գաղափարը այն էր որ ՀԲԸՇ-ը հոգայ բոլոր ծախսերը, բայց պարզ դարձաւ որ ծախսերը բաւական շատ են, ուստի որոշուեցաւ խորհրդանշական սակ մը սահմանել, եւ մինչեւ այսօր ալ այդ սակերը



խորհրդանշական են: Այսինքն, սկզբնական տարրերակը՝ 1-2 կիսամեակ անվճար էր, իսկ յետոյ արդեն անցան վճարովի տարրերակին: Սակայն, Համալսարանը Եգիպտոսին դիմող ուսանողներուն համար սահմանած է 25% մասնաւոր գեղչ մը: Ասկէ զատ, Գահիրեի ՀԲԸՄ-ը Եգիպտահայ դիմորդներուն համար սահմանած է 50% յաւելեալ գեղչ մը:

### **3 - Ի՞նչ բաժիններ, դասընթացքներ կ'ընդգրկէ համալսարանը:**

**Պ** - Համալսարանի ուսումը հիմնական երեք բաժիններ կ'ընդգրկէ.

ա - Լեզու

բ - Հայոց Պատմութիւն

գ - Հայկական մշակոյթ

Կսուցմէ իրաքանչիւրը իր կարգին տարբեր ենթաբաժիններ ունի: Օրինակ՝ հայերենը երկու տարրերակները կը ներառնէ՝ արեւելահայերեն եւ արեւմտահայերեն (4 աստիճաններով նախատեսուած՝ սկսնակներեն մինչեւ գիտական աստիճաններու համար): Ոեւ մէկը կրնայ սորվիլ մեր լեզուն, նոյնիսկ եթէ թնաւ չի տիրապետեր անոր: Կրնայ առանց քննութիւն յանձնելու սկսիլ դասերը, սկսնակներուն համար նախատեսուած ծրագիրով եւ շարունակելով աւելի բարձր մակարդակներու հասնիլ ու աւարտել: Հայերենի դասաւանդումը կը կիրարկուի հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, սպաներենով, թրքերենով եւ յառաջիկային նաեւ արաբերենով:

Հայկական Մշակոյթ բաժինը կ'ընդգրկէ դասաւանդումը ճարտարապետութեան եւ երաժշտութեան: Շուտով կը դասաւադուին նաեւ գրականութիւն, գեղարուեստ (Նկարչութիւն-քանդակագործութիւն, գրքագործութիւն, լուսանկարչութիւն, խաչքարերու գիտութիւն եւ այլն):

Համալսարանի նորութիւններէն է ճատրակի անվճար դասաւանդումը, զոր կ'իրականացնեն հայկական ճատրակի հրչակաւոր վարպետներ, ճատրակի աշխարհի ախոյեաններ: Բոլորը գիտեն թէ Հայաստանի մէջ որքան կարեւոր տեղ կը գրադցեն մարզական խաղաձեւերու արքան՝ ճատ-

րակը:

### **3 - Որքա՞ն է դասընթացքներու տեւողութիւնը:**

**Պ** - Իրաքանչիւր դասընթացք կ'իրականացնի 9 շաբթուան ընթացքին, ներառեալ նախապատրաստական շաբաթը: Իրաքանչիւր շաբաթ ուսանողը կ'աշխատի իրեն յարմար ժամերուն եւ կը լուսացանցային հանդիպումներ ունենալ իր ուսուցիչին հետ: Ուրեմն, նախապատրաստական շաբաթն յետոյ, 1-8 շաբաթներու ընթացքին, դասընթացքներուն զուգահեռ կ'ըլլան ստուգումներ եւ պարզ քննութիւններ, 4-րդ շաբաթը տեղի կ'ունենայ կիսամեակի քննութիւն, իսկ 8-րդ շաբաթը՝ աւարտական քննութիւն:

### **3 - Ինչպէ՞ս կը կիրարկուի ուսուցումը:**

**Պ** - Գլխաւոր ծրագիրը կազմուած է երկու ենթածրագիրներէ. կանոնաւոր եւ խառն: Կանոնաւորին մէջ կ'ընդգրկուին՝ սովորական եւ ունկնդիր ուսանողներ:

Սովորական ծրագրի ուսանողները վարկանիշ կը ստանան ամբողջ դասընթացքը յաջողութեամբ աւարտելէ յետոյ, իսկ աստիճան կը ստանան աւարտական քննութիւններ յանձնելէ ետք:

Իսկ ունկնդիր ուսանողները դասերուն կը հետեւին որոշ մասնակցութեամբ՝ առանց վարկանիշեր ստանալու, փոխանցումներու, քննութիւններու ու աստիճան ձեռք բերելու:

Խառն ուսուցման ուսանողները կ'առաջնորդուին տեղական ուսուցչով եւ կը հանդիպին առցանց հրահանգիչին հետ:

Սովորական ուսանողները կ'ուղղորդուին շաբաթական մալթիմետիա դասերով, որոնք կը ներառնեն թնագիր, ծայն, նկարներ եւ տեսանիւթեր: Ուսանողներուն կը տրամադրուին նաեւ ծրագիր, օրագիր, դասացուցակ, խաղեր եւ ուսուցողական գործիքներ, յանձնարարութիւններու արկեր եւ խնդիրներ: Ուսանողները պարբերաբար կ'ունենան եւ սերտ յարաբերութիւն-



Ներ կը հաստատեն իրենց ուսուցիչներուն եւ դասընկերներուն հետ՝ արագ հաղորդագրութիւններու եւ տեսալսողական հաղորդակցութիւններու միջոցով:

**Յ - Որո՞նք կրնան արձանագրուիլ համալսարանին. տարիքային կամ որեւէ այլ սահմանափակումներ կա՞ն:**

**Պ - ՀՀՀ-ն անխտիր համապարփակ հայկական կրթութիւն կու տայ աշխարհի տարբեր ծագերը գտնուող դիմորդներուն՝ անկախ տարիքէ, բնակութեան վայրէ եւ գիտելիքներու մակարդակէ: ՀՀՀ-ն կ'օժանդակէ այն անհատներուն, որոնք չեն կրնար մասնակցիլ ամենօրեայ հայկական դասընթացքներու:**

Արդեն 65 տարբեր երկիրներէ՝ 14-էն մինչեւ 81 տարեկան, 3000 ուսանողներ ներգրառուած են համալսարանին մեջ: Եգիպտոսին ցարդ 17 ուսանող ունեցած ենք:

**Յ - Ե՞րբ պիտի սկսի յաջորդ ուսումնական շրջանը:**

**Պ - Յաջորդ ուսումնական շրջանը պիտի սկսի 13 Յունուար 2014-ին եւ պիտի աւարտի 18 Մարտին:**

Համալսարանի յաջորդ ուսումնական շրջանին արձանագրուելու եւ յաւելեալ տեղեկութիւններու համար կրնաք այցելել [www.AVC-AGBU.org](http://www.AVC-AGBU.org) կայքէջը:

**Յ - Ի՞նչ է ՀՀՀ-ին նպատակը: Ի՞նչ վարկանիշ կը տրամադրէ ան:**

**Պ - ՀՀՀ-ն մեկ նպատակ ունի՝ յաղթահարել կրթական այն բոլոր խոչընդոտները, զորս**

տասնամեակներ շարունակ մտահոգած են սփիւթքահայութիւնը եւ այդ պատճառով կրթութեան բնագաւառին լիարժեք իր նուիրումը կ'հրականացնէ հիմնովին նոր եւ արդիական մօտեցումով:

Յեռակայ ուսուցման այս ծրագիրը, աշխարհի տարբեր ծագերէ մասնակցիլ փափաքողներուն գիտելիքները հարստացնելէ զատ, զիրենք հաղորդակից կը դարձնէ աւանդական հայկական կրթական համակարգին, ժամանակակից կրթական միջոցներով:

Միաժամանակ, ներկայիս համացանցային կրթութեան վերջին զարգացումներուն զուգընթաց, ՀՀՀ-ի նպատակն է նաեւ ստեղծել համացանցային համայնք մը, որ կրնայ մշակութային կրթութեան կողքին, իրարու հաղորդակից դարձնել աշխարհի տարբեր երկիրներու մեջ սփռուած հայ եւ օտար ուսանողները:

Ինչ կը վերաբերի վարկանիշին, ուսանողները մասնակցելով ՀՀՀ-ի դասընթացքներուն, իրաքանչիւր դասանիւթի համար կրնան կետեր հաւաքել եւ հաւաստագիր մը ստանալ: Այդ հաւաքուած կետերը կրնան փոխանցուիլ աշխարհի տարբեր համալսարաններ եւ կրթական հաստատութիւններ:

Ընորհակալութիւն այս հետաքրքրական հարցազրոյցին եւ կարեւոր տեղեկութիւններուն համար: Բարեյաջող եւ անխափան երթ կը մաղթենք Ձեր յետագայ աշխատանքներուն:


Յարցազրոյցը վարեց՝ Շաքէ Մարգարեան

**Հայկական Համացանցային Համալսարան**

# **ԶՄԵՐՆԱՅԻՆ ՇՐՋԱՆ 2014**

**ՀԻՄԱ**  
**ԱՐԱՍՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ**

Հայերեն իր երկու ճիշդերով՝  
Արեւմտահայերէն եւ Արեւելահայերէն  
Հայոց Պատմութիւն  
Հայկական Մշակոյթ  
ճատրակ



# ԳԱՀԻՐԵՒ ՀԲԸՄ-Ը ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԴԱՍԼՐԱՑՔՆԵՐ ԿԸ ՄԵԿՆԱՐԿԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ

Գործակցաբար ՀԲԸՄ-ի Յայկական Յամացանցային Յամալսարանին (ՀՅՅ) հետ, Գահիրենի ՀԲԸՄ-ը Եգիպտոսի մեջ մեկնարկեց ՀՀՀ-ի առցանց կրթութիւնը, նախապատրաստական հաւաքոյթ մը կազմակերպելով Շաբաթ, 21 Սեպտեմբեր 2013-ին, Հելիոպոլսոյ ՀԲԸՄ-ի Սարենիկ Զագըր Մշակութային Կեդրոնին մէջ: Յանդիպումը վարեցին ՀՀՀ-ի Եգիպտոսի կցորդ՝ Աննա Տոլապեան-Թրայեան եւ Գահիրենի մօտ ՀՀՀ-ի Ներկայացուցիչ՝ Արփի Խաչերեան, որոնք տեղեկութիւններ տուին ՀՀՀ-ի դասընթացըներուն մասին:

Երեկոյթին ներկայ էին Եգիպտահայոց Կաթողիկէ համայնքի առաջնորդ՝ Արիհապատիւ Գրիգոր Օգոստինոս Գուսան Եպիսկոպոսը, Եգիպտոսի մօտ ՀՀ Արտակարգ եւ Լիազօր դեսպան՝ Տոքթ. Արմեն Մելքոնեան, ինչպէս նաեւ հայ թէ օտար հետաքրքիր հոծ բազմութիւն մը:

Երեկոյթը սկսաւ Գահիրենի ՀԲԸՄ-ի Վարչութեան ատենապետ՝ Տոքթ. Վիզեն ճիզմենեանի բարի գալուստի խօսքով. ան ողջունելէ յետոյ ներկաները, ծանրացաւ ՀԲԸՄ-ի այս ծրագրին կարեւորութեան վրայ եւ շեշտեց թէ Միութեան գլխաւոր նպատակներէն մէկն է մեր համայնքն ներս պահել, պահպանել հայ լեզուն եւ տարածել հայկական մշակոյթը:

Ապա խօսք առաւ ՀՀՀ-ի Եգիպտոսի կցորդ Տիկին Աննա Տոլապեան-Թրայեանը, որ «Power point» ներկայացման ընդմշշէն, մանրամասնօրէն ներկայացուց վերո-

յիշեալ դասընթացըներուն կարեւորութիւնները եւ մասնակցութեան պայմանները: Տոքթ. Արփի Խաչերեան շարունակեց Ներկայացումը՝ բացատրելով հայկական համացանցային դասընթացըներուն եւ ՀԲԸՄ-ի կայքէջի գործելակերպերը եւ արձանագրութեան եղանակը: Ներկայացման պակումը եղաւ տեսերիզի վրայ արձանագրուած ՀԲԸՄ-ի ՀՀՀ-ի հիմնադիր-նախագահ՝ Տոքթ. Երուանդ Չօրեանի ողջոյնի խօսքերը:

Ներկաներուն կողմէ եղած բազմաթիւ հարցումներուն գոհացում տրուելէ Ետք, յաջորդաբար խօսք առին ՀԲԸՄ-ի Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովի ատենապետ՝ Տիար Պերճ Թերզեան, ինչպէս նաեւ Եգիպտոսի մօտ ՀՀ Արտակարգ եւ Լիազօր դեսպան՝ Տոքթ. Արմեն Մելքոնեան, որուն ելոյթով երեկոյթը հասաւ իր աւարտին:

ՀՀՀ-ը կը մատուցէ Յայերէնի, Յայոց Պատմութեան եւ Յայկական Մշակոյթի դասընթացըներ, որոնց վրայ վերջերս աւելցաւ նաեւ ճատրակը: Բոլոր դասընթացըները մատչելի են բազմաթիւ լեզուներով եւ զանազան մակարդակներով:

2013-ի աշխանային ուսումնական շրջանին համար՝ Յայերէնի, Յայոց Պատմութեան եւ Յայկական Մշակոյթի դասընթացըներուն Եգիպտոսէն արձանագրուած են 11 հոգի:

ՀԲԸՄ-ի կայքէջն քաղեց՝  
Աննային ճիզմենեան





## ՍՓԻՌ-ՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊՈՂ ՀՆԳԱՄԵԱՅ ԿԱՄՈՒՐՁԸ

Հայաստանի Սփիլոքի Նախարարութիւնը վերջերս տօնախմբեց իր հիմնադրութեան 5-րդ տարեդարձը:

Սփիլոքի Նախարարութեան ստեղծումը անկախացած Հայաստանի Հանրապետութեան կարեւորագոյն քայլերէն մէկը եղաւ, որուն շնորհիւ սփիլոքահայութիւնը անմիջական կապի մէջ մտաւ իր հայրենիքին հետ, լսեց իր ինքնութեան, իր դարաւոր արմատներուն կանչը, եւ զգաց որ ինքն ալ տէրն է Հայոց հողին:

Անցնող հինգ տարուան ընթացքին, Սփիլոքի Նախարարութիւնը՝ յիշատակութեան արժանի համահայկական կարեւոր իր աշխատանքին շնորհիւ, Հայաստան-Սփիլոք յարաբերութիւններու ծիածան-կամուրջը հանդիսացաւ բոլոր ընագաւառներէն ներս: Հայաստանի ամենաերիտասարդ Նախարարութիւնն այսօր դարձած է Երկիր մոլորակն ընդգրկող Սփիլոքի մէծ փորձառութիւն ունեցող կարեւորագոյն օղակ մը, որուն աշխատանքներն ուղղուած են հայապահանութեան, մշակոյթի եւ ազգային ոլորտներուն, մեր ազգի ընդհանուր բարեկեցութեան:

\*\*\*

11 Հոկտեմբեր 2013-ին, Երեւանի մէջ Սփիլոքի Նախարարութեան 5-ամեայ գործունեութեան ամփոփումին նուիրուած միջոցառում մը կազմակերպուեցաւ, որուն իրենց մասնակցութիւնը բերին համահայկական կազմակերպութիւններ, Սփիլոքի Նախարարութեան գործընկեր կառոյցներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Հայաստան-Սփիլոք զարգացումին իրենց նպաստը բերած պետական, քաղաքական, հասարակական գործիչներ եւ մտաւորականներ:

Միջոցառումին մասնակցեցաւ նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեան: Ան, շնորհաւորելով Սփիլոքի Նախարարութեան տարեդարձը, կարեւորեց վերջինիս անցած ուղին, ձեռքբերումներն ու առաքելութիւնը

եւ յոյս յայտնեց որ յառաջիկային նախարարութիւնը կեանքի կը կոչէ համահայկական իղձերու իրազործումին ուղղուած աւելի մեծ ծրագիրներ՝ Սփիլոքը հայ պահելու համազգային դժուարին առաքելութեան իրազործման ճանապարհին:

«Հինգ տարի առաջ Սփիլոք-Հայաստան կապերին նոր որակ հաղորդելու նպատակով ստեղծուեց պետական կառավարման այս մարմինը՝ Սփիլոքի Նախարարութիւնը, որի խնդիրն էր համագործակցելով մեր դիւանագիտական ծառայութեան, ասել է թէ՝ Վրտաքին Գործերի Նախարարութեան եւ սփիլոքեան կառոյցների հետ, նպաստել հայապահանութեանը, օժանդակել հայրենադարձութեանն ու նպաստել Սփիլոքի ներուժի օգտագործմանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետութեան, ի շահ հայ ժողովրդի», - իր ելոյթին ընթացքին ըսաւ նախագահը:

...«Սփիլոքի Նախարարութիւնը ոչ միայն կայացել է, այլեւ դարձել է զարգացող եւ հեռանկարային կառոյց, որը լծուած է հայութեան օրակարգային խնդիրների լուծմանը: Այս կառոյցն է այս շաղախը, որ կապում է Սփիլոքը Հայրենիքին, ամրացնում եւ ուղղորդում է այդ կապը», - ըսաւ նախագահը:

Հանդիպման աւարտին, Սփիլոքի Նախարարութեան խումբ մը աշխատակիցներ եւ սփիլոքահայ գործիչներ՝ ՀՀ Վարչապետի եւ ՀՀ Սփիլոքի Նախարարութեան խրախուսական պարգևներու եւ շնորհակալագրերու արժանացան:

ՀՀ Վարչապետի շնորհակալագրին արժանացան ՀԲԸՍ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ Վազգէն Եագուակեան եւ «Հառւըրտ Գարակեողեան» Յիշատակի Ընկերակցութեան գործադիր տնօրին՝ Տոքթ. Վարդան Պանտազեան:

Հայաստանի եւ Սփիլոքի միջեւ կապերն ամրապնդելու, բարեգործական եւ հասարակական գործունեութիւն ծաւալելու համար, «Փիլսիկ» Մարդկային Ռեսուրսներու



Զարգացման Համահայկական Յիմնադրամի հիմնադիր նախագահ, բարերար, գործարար Գաբրիէլ Չեմպերճին, Խտալիոյ Միլան քաղաքի հայկական համայնքի ՀՀ Սփիլոքի նախարարի խորհրդական Սարօնութավերտին եւ Իրաւաբանական Սասնագիտութիւններու Յայ-Ֆրանսական Ֆետերասիոնի համանախագահ, ՀՀ Փաստաբաններու պալատի պատուաւոր անդամ, գործարար, բարերար Ռէյմոնտ Եզեկիէլեանը պարգեւատրուեցան ՀՀ Սփիլոքի Նախարարութեան «Պողոս Նուպար» մետալով:

Սփիլոքի մեջ հայագիտութեան ոլորտեն ներս Նշանակալի Ներդրում ունենալու, Յայաստան-Սփիլոք հայագիտական գործակցութիւնը ամրապնդելու եւ զարգացումին նպաստելու, ինչպէս նաեւ հայ մշակոյթի, գրականութեան եւ արուեստի դարաւոր աւանդոյթները պահպանելու գործին մեջ իր աւանդը ունենալու համար, Յամազգային Յայ Կրթական եւ Մշակութային Միու-

թեան Լիբանանի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վաչէ Փափազեան արժանացաւ ՀՀ Սփիլոքի Նախարարութեան եւ Վենետիկի Միջթարեան Միաբանութեան «Յակոբ Մեղապարտ» համատեղ մետալին:

Յայաստան-Սփիլոք գործակցութեան գարգացմանը ծառայութիւններ մատուցելու, սերունդներու կրթութեան եւ դաստիարակութեան գործին մեջ ունեցած նշանակալի ներդրման համար Խտալիոյ Յայոց Միութեան նախագահ Պայքար Սվագլեան, ՀԲԸՆ-ի Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզեան, «Սուլիիահայերու Յիմնախնդիրները Յամակարգող Կեդրոն»ի նախագահ Լենա Յալածեան եւ Ամմանի Ազգային Մարզական Միութեան ատենապետ Ներսէս Ներսէսեան պարգեւատրուեցան ՀՀ Սփիլոքի Նախարարութեան «Մայրենիի Դեսպան» մետալով:

«S»

→ շար. Էջ 1-ն

## ՄԱՇՏՈՅԻ ԳՈՐԾԻՆ ԱՌԵՂԺՈՒՄԾՔ

Ճուլման իրական վտանգ ծագած էր եւ մեջտեղ դրուած էր երկրի ու եկեղեցւոյ ինքնութեան պահպանման գերխնդիրը: Մաշտոցի լուսաւոր միտքը գտաւ ազգակործանումը կասեցնելու ամենաարդիւնաւետ տարբերակը, այս է՝ պահպանել լեզուն՝ անոր ազգային գիր շնորհելու միջոցով: ճիշդ կ'ըսուի թէ Մաշտոցի 36 զինուորները հայուն հասցուցին մինչեւ այսօրը:

Եւ ինչպէս ամեն անգամ, այսօր ալ, երբ մեր ազգային ինքնութեան կորուստի վտանգին առջեւ կը յայտնուիսք, ազգովին պէտք է դիմենք փորձութեան պահուն մեր պատմութեամբ արդարացուած, ազգափրկիչ Մաշտոցեան դասին:

Ահա ասուց մեջ կը գտնուի գիտևական եւ քաղաքագետ Մաշտոցը սրբացնելու փառքի յարատեւման գաղտնիքը: Մաշտոց շահ վառեց՝ իր ժողովուրդը խաւարեն դեպի լոյս առաջնորդելու համար: Աս էր Մաշտո-

ցի գործը. իսկ այդ գործը պահպանելն ու սերունդներուն որպէս ժառանգ փոխանցելը, մասաւանդ համաշխարհայնացման այս օրերուն՝ մեր գործն է: Ահա թէ ինչու, պարտաւոր ենք միշտ յիշել Մաշտոցի յիշատակին հանդեպ Պարոյր Սեւակի (եւ մեր) յանձնառութիւնը.

*Ու մենք փոքրերս ու Սեծդ մի օր  
Հաւասարում ենք, դառնում աջակից,  
Դու գործն ես արել, մենք յանձն ենք առել:  
Տեր լինենք այդ յանձնառութեանը:*

Նշան Որբերեան

Յեղինակը անդամ է «Մեսրոպեան Ուխտ» Լեզուապահպանական Միութեան

Յապաւումերով արեւմտահայերէնի վերածեց՝ ծաբէ Մարզարեան



## ՊԵՐԾ ԹԷՐՁԵԱՆ ԿԲ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԻ «ՄԱՅՐԵՆԻԻ ԴԵՍՊԱՆ» ՄԵՏԱԼՈՎ



Հոկտեմբեր 2013-ի ընթացքին ՀՀ Սփյուռքի Նախարարութեան հրաւերով Հայաստան մեկնեցաւ ՀԲԸ-ի Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզեան՝ ներկայ գտնուելու Սփյուռքի Նախարարութեան հիմնադրութեան 5-րդ տարեդարձին առիթով կազմակերպուած հանդիսութեան, ընկերակցութեամբ իր տիկնոջ՝ Այս առիթով, անոնք ներկայ գտնուեցան Հոկտեմբեր 11-ին Սփյուռքի Նախարարութեան կեդրոնին մէջ կայացած հանդիսութեան, ինչպէս նաեւ յաջորդ օրը՝ կեսօրին տեղի ունեցած պաշտօնական ճաշկերոյթին:

Այս զոյգ առիթներով բազմաթիւ հասարակական գործիչներ արժանացան նախագահական շքանշանի եւ Սփյուռքի Նախարարութեան կողմէ պարգեւատրուած զանազան մետալներու, որոնց շարքին Տիար Պերճ Թերզեան պարգեւատրուեցաւ Սփյուռքի Նախարարութեան «Մայրենիի Դեսպան» մետալով:

\*\*\*

Տեր եւ Տիկին Պերճ Թերզեաններ ներկայ գտնուեցան նաեւ Հոկտեմբեր 15-ին Ալ Սպենդիարեանի Անուան Օպերայի եւ Բալետի Թատրոնին մէջ կայացած ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի 70-ամեակին նուիրուած հանդիսաւոր նիստին, ինչպէս նաեւ որպէս ուսկընիր հետեւեցան Հայագիտական Միջազգային 2-րդ Համագումարին երօրեայ նիստերուն (17-19 Հոկտեմբեր), որուն թեման էր «Հայագիտութիւնը եւ Արդի Ժամանակաշրջանի Մարտահրաւերները»:

«S»



## Անգլահայութեանիկ

# «ԾԱՂԿԱ-ՔԱԴ ՄՐՅ ԵՐԵԲՈՒՆԻՒՆ» Հեղինակ՝ Տոք. Անդրեաս Շուլիկեան



Եգիպտահայ գաղութը պատմական նշանակալից դեր մը կատարած է Սփիւռքի կազմութեան մէջ: Իր փառքի օրերուն՝ միշտ ձեռք մեկնած է կազմուող այլ գաղութներուն, նիւթապէս ու գաղափարականօրէն սատարելով անոնց, իսկ եգիպտահայ համայնքի կազմալուծումն ետք ալ՝ Երիտասարդ թէ տարեց գործիչներ իրենց փորձառութիւնն ու ձիրքերը տարած են իրենց հետ, մատուցանելու հայկական այլ գաղութներուն:

Արդարեւ, Եգիպտահայ գաղութին մէջ հասակ առած եւ ազգային դաստիարակութիւն ստացած բազմաթիւ Երիտասարդներ, իրենց անձնական ասպարեզին կողքին, դեկավար դերեր ստանձնեցին Աւստրալիոյ, Գանատայի, Չալիֆորնիոյ եւ այլ գաղութներու մէջ: Ինծի ծանօթ շատ մը Եգիպտահայ Երիտասարդներ օգտուելով Բարեգործականի կամ Եղիայեան ֆոնտի կրթաթոշակներէն՝ գացած եւ կորսուած են իրենց մասնագիտութեան շրջանակներուն մէջ, առաևս սատարելու ազգային կեանքին: Սակայն, ուրիշ խումբ մըն ալ հաւատաւոր կերպով նուիրուած է ազգային կեանքին՝ աւելիով հատուցանելով իր վայելած բարիքները: Այս վերջին խումբին ամենէն փայլուն Ներկայացուցիչներէն մէկը հանդիսացած է Տոք. Անդրեաս Ծուլիկեան, կատարելով անփոխարինելի դեր մը անգլիահայ գաղութի կեանքին մէջ:

Ես Տոք. Ծուլիկեանը ճանչցած եմ Գահիրէի մէջ եւ ապա պարբերաբար հանդիպած եմ իրեն Անգլիոյ եւ Ամերիկայի մէջ, ինչպէս նաեւ այլուր: Այդ պարբերական հանդիպումները, ինչպէս նաեւ պարագայական ընթերցումները Լուսունի «Երեբունի» պարբերականին մէջ լոյս տեսած իր յօդուածներուն, թնականաբար չէին կրնար ամբողջական պատկեր մը տալ իր բոլորանուեր ծառայութեան մասին: Ահա այդ բացը լրացնելու համար հրատարակուած է 350 էջերու վրայ տարածուող գիրք մը՝ «Ծաղկաքաղ Մը Երեբունիէն» վերնագրով, հանգուցեալ բժիշկին երկու Երբայրներուն՝ Տիգրանի եւ Յակոբի գուրգուրոտ ջանքերով:

«Երեբունի» Երկշաբաթաթերթը հրատարակուած է Լուսունի Թէքէեան Մշակութային Սիութեան կողմէ 1980-էն մինչեւ 1996, խմբագրութեամբ Տոք. Անդրեաս Ծուլիկեանի: Ան մասնագիտութեամբ եղած է ոսկրաբան վիրաբոյժ եւ հակառակ իր բժշկական ծանրաբեռն պատասխանատուութեանց՝ անխախտ հետեւողակա-



Նութեամբ հրատարակած է «Երեբունի»ն գրեթե արհեստավարժ մակարդակով:

Միայն թերթին անխափան եւ բովանդակալից հրատարակութիւնը, աղդէն բաւարար պիտի ըլլար երկիւղածութեամբ խոնարհելու հանգուցեալ բժիշկին յիշատակին առջեւ, սակայն ան իր խօսքին միացուցած է նաեւ գործը՝ ղեկավար պաշտօներ ստանձնելով ՌԱԿ-ի, Թեքեանի, Բարեգործականի եւ Եկեղեցւոյ կազմերէն ներս:

Ան իր ինքնակենսագրութեան մեջ ամբողջական կերպով կ'ամփոփէ այն մոհչ ուժերը, որոնք զինք առաջնորդած են ազգային ծառայութեան: Արդարեւ ան կ'ըսէ.- «Բնաւորութեամբ եղած եմ յարատեւող եւ սկզբունքային, նաեւ գաղափարապաշտ, բայց գործնական նկարագրով անձնաւորութիւն մը: Եթէ հաւատացած եմ գաղափարախօսութեան մը կամ սկզբունքի մը, ամբողջ եւթեամբ յարած եմ այդ գաղափարախօսութեան եւ աշխատած եմ անոր յաջողութեան եւ հրականացման ի նպաստ, անշուշտ կարողութիւններուս սահմանին մեց»:

Ընթերցողը կարդալով գիրքին մեջ ամփոփուած խմբագրականները, լրատու եցերն ու ճառերը, ամբողջական պատկերը կ'ունենայ այդ տարիներու լուսոնահայ կեանքին - Ապրիլ 24, Խորհրդային Հայաստանի 60-ամեակ, քաղաքական անցուղարձեր, Ներգաղութային պայքարներ՝ առանցքը կը կազմեն այս հատորին: Այդ պատճառով ալ՝ կարելի է զայն բնորոշել իբրեւ քրոնիկագրութիւն լուսոնահայ կեանքի:

Յեղինակը, ոչ միայն կ'ընծայէ իր անձնական համոզումները, այլ նաեւ կը ցոլացնէ իր պատկանած կազմակերպութեան կեցուածքն ու գաղափարականը՝ բոլոր եական ազգային հարցերու նկատմամբ:

Իր պատասխանատուութեանց բերումով Տոքթ. Ծուլիկեան նաեւ մասնակցած է ազգային բանավեճերու՝ սակայն իրեն յատուկ զսպուածութեամբ եւ իմաստութեամբ:

Յատորին վերջին մասին մեջ զետեղուած են անգլերէն գրութիւնները, որոնք հայ գաղութիւն եւ ազգային հարցերուն վերաբերելով հանդերձ՝ ուղղուած են անգլիական մամուլի կեդրուններուն եւ պետական շրջաններուն. անոնք կ'ընդգրկեն այն գրութիւնները, ուր դիմումներ կատարուած են Հայկական Ցեղասպանութեան ու Հայ Դատին ճանաչման ի խնդիր: Այդ դիմումներուն դիմաց զետեղուած են նաեւ մամուլի, հեռուստացոյցի, վարչապետարանի կողմէ տրուած պատասխանները, ուր անգլիական սառնասրտութեամբ անգամ մը եւս կ'ոտնակոխուին արիւնոտ հայկական դատն ու պատմական ճշմարտութիւնները:

Տոքթ. Անդրեաս Ծուլիկեան իր ասպարեզին մեջ բուժած է բազմահազար հիւանդներ, սակայն անբուժելի հիւանդութիւն մը զինք զգետնեց վաղահասորեն: Ներկայ հատորը վկայութիւնն է իր անկորնչելի ծառայութեան եւ գաղափարական նուիրումին, հատոր՝ զոր իր հարազատ Եղբայրները կ'ընծայէն ընթերցող հասարակութեան:

Յատորին ընթերցումը միայն յարգանք ու իիացում կը ներշնչէ Տոքթ. Անդրեաս Ծուլիկեանի օրինակելի կեանքին ու յիշատակին հանդեպ:

Երուանդ Ազատեան  
«ԱՉԳ» օրաթերթ

# ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱԿԱՆ ՄԷԶ «ԱՆԱՏՈԼԻԱ, ՈՒՐԱՐՏՈՒ»Ն ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵԿԱԾ Է «ՀՆԱԳՈՅՆ ԹՈՒՐՔԻԱ» ԱՆՈՒՆԸ

Արձագանգելով Եւրոպայի Յայկական Միութիւններու Ֆորումի (ԵՐՍՖ) իրեն ուղղուած բողոքներուն, Բրիտանական Թանգարանի (British Museum) դեկավարութիւնը թիւ 54 սրահի «Հնագոյն Թուրքիա» անուանումը փոխարինած է «Անատոլիա, Ուրարտու» նոր անուանումով: ԵՐՍՖ-ն այս անուանումը համեմատաբար ընդունելի գտնելով հասդերձ, աւելի ճիշդ կը նկատէ «Յայկական Լեռնաշխարհ, Ուրարտու» անուանումը: ԵՐՍՖ-ն կը յայտնէ թէ պիտի շարունակէ բանակցութիւնները Բրիտանական Թանգարանի մասնագետներուն հետ՝ «Հնագոյն Յայստան, Ուրարտու» անունով առանձին սրահ ստեղծելու, կա'մ ալ վերոնշեալ սրահը «Յայկական Լեռնաշխարհ, Ուրարտու» վերանուանելու ուղղութեամբ:

ԵՐՍՖ-ի մամլոյ քարտուղարութիւնը կը յայտնէ որ Ֆորումի նախագահութիւնը եւ նախագահ Աշոտ Գրիգորեան անձամբ շնորհակալութիւն յայտնած են Լուսունի Բրիտանական Թանգարանի տնօրինութեան՝ ԵՐՍՖ-ի նամակին պատասխանելու եւ բողոքին արձագանգելու կապակցութեամբ: Մամլոյ քարտուղարութիւնը կը տեղեկացնէ նաեւ թէ ԵՐՍՖ-ն իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնը կը յայտնէ բոլոր այն անձերուն եւ կազմակերպութիւններուն, որոնք սրտցաւ վերաբերմունք ցուցաբերեցին ԵՐՍՖ-ի կողմէ սկսած զանգուածային այս պայքարին եւ մասնաւրաբար անուց, որոնք անմիջական մասնակցութիւն ունեցան. խօսքը յատկա-



պէս կը վերաբերի «Վերականգնենք պատմական ճշմարտութիւնը Լուսունի Բրիտանական Թանգարանին մէջ» անունով դիմատետրի խումբի անդամներուն եւ անոր կազմակերպիչ Գայիհանէ Գեղրգեանի սրտցաւ մասնակցութեան, ինչպէս նաեւ ստորագրահաւաքի բոլոր կազմակերպիչներուն եւ մասնակիցներուն:

Միաժամանակ ԵՐՍՖ-ի նախագահութիւնը իր տարակուսանքը կը յայտնէ պետական այն կազմակերպութիւններու պահուածքին շուրջ, որոնք պետութեան կողմէ կը վարձատրուին իրենց պարտականութիւնները կատարելու համար, սակայն այս հարցին առընչութեամբ անտարբերութիւն կը ցուցաբերեն:

Յաղորդագրութեան մէջ կ'ըսուի նաեւ. «Մենք տօնում ենք փոքրիկ յաղթանակ, եւ յայտարարում, որ համանման պայքար մղելու ենք բոլոր այն միջազգային կեղծարարների դէմ, որոնք գիտակցորեն կամ անգիտակից թերացել են Յայոց Պատմութիւնը եւ Մշակոյթը ներկայացնելիս: Յամոզուած ենք, որ եւ՛ մեզ հետ համագործակցող հասարակական կազմակերպութիւնները, եւ՛ մեր Փեյսապութեան գործընկերները գէնքը վար չեն դնի, եւ առաւել ոգեւորութեամբ կը շարունակեն մեր համագործակցութիւնը յանուն մեր Ազգի անհաւատալի մեծ եւ ծաւալուն մշակոյթի ու պատմութեան պահպանմանը եւ քարոզչութեանը»:

«Օրեր», 17 Յուլիս, 2013  
Արեւմտահայերնի վերածեց՝  
Հաք Մարգարեան



## ԳԱՅԻՐԵ

# «ԱԼԵՔՍԱՆՏՐ ՍԱՐՈՒԻՍԱՆ» DVD-ԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ ՀՄԼՄ ՆՈՒՊԱՐԷՆ ՆԵՐՍ

Ուրբաթ, 27 Սեպտեմբեր 2013-ին, կ.ե. 1:30-ին Հելիոպոլսոյ ՀՄԼՄ ՆՈՒՊՈԼԾԵՆ ներս ցուցադրուեցաւ Եգիպտահայ հանրածանօթ երգիծանկարիչ Ալեքսանտր Սարուիսանի մասին պատրաստուած վաւերագրական տեսանկիթը՝ արաբերէնով եւ անգլերէն թարգմանութեամբ՝ ի ներկայութեան ակումբին անդամներուն ու համակիրներուն:

Սոյն DVD-ն պատրաստած է Պր. Մօօթազ Շաղեպը 2012-ին, և ախաճեռնութեամբ Եգիպտոսի Մշակոյթի և ախարարութեան:

23 կարճ վայրկեաններու մէջ, հանդիսատեսին ներկայացուեցաւ տաղանդաշատ արուեստագետին կեանքը՝ իր ծննդավայր Արտանուշէն (1 Յոկտեմբեր 1898), միևնու իր վախճանը (1 Յունուար 1977) Եգիպտոսի մէջ, համաշխարհային վերիվայրումներու ընդմեջէն:

Մեծ վարպետին գործերէն ցուցադրուած ցայտուն և մոյշները ցոյց տուին Սարուիսանի քաղաքագիտական հանճարն ու հեռատեսութիւնը: Ան իր վրձինի արագ ու սրամիտ հարուածներով, բազմաթիւ էցերու կարօտ մեկնա-

բանութիւններ ներկայացուցած ե միշակ չափի պաստառով:

Իսկապէս որ այս տեսերիզը կարողացած է թափանցել Սարուիսանի ներաշխարհէն ներս ու ներկայացուցած է զայն դիւրամատոյց ձեւով:

Պարոն Կարօ Ներետեան, որ միշտ պատրաստ է Սարուիսանին մասին խօսելու, ելոյթ ունեցաւ՝ ցուցադրելով արուեստագետէն մի քանի պաստառներ եւ յաւելեալ լուսաբանութիւններ տալով: Պետք է հոս յիշել որ այս ձեռնարկը կը զուգադիմի Ալեքսանտր Սարուիսանի ծննդեան 115-ամեակին:

Չատ հետաքրքրական ներկայացումնեն ետք, հանդիսատեսները ճաշակեցին ակումբին Տիկնանց Յանձնախումբին կողմէ պատրաստուած աղցաններու ու անուշեղների ազատ շքասեղանը:

Ազա ներկաները, ակումբին դալարգեղ մարգագետնին վրայ շարուած սեղաններուն շուրջ բոլորուած, հաճելի պահեր անցուցին:

*Սոսի Ներետեան-Յակոբեան*





## ՀՆՍ ԱՆՁԵԼԸ

# **ԱԼԵՔՍԱՆՏՐ ՍԱՐՈՒԻՍԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 115-ԱՄԵԱԿԻՆ ՊՈՒԹՈ-ՌՎ ՅՈՒՅԱՀԱՆԴԻՆ-ՎԱՃԱՌ-Ք**

Արուեստասէր հոծ բազմութիւն մը հաւաքուած էր Պեշկեօթիւրեան Կեդրոն, ներկայ գտնուելու թՄՄիութեան Լու Անճելըսի մասնաճիւղի կազմակերպած ձեռնարկին՝ նուիրուած մեծանուն երգիծանկարիչ Ալեքսանտր Սարուիսանի յիշատակին եւ նկարչական բեղուն գործունեութեան: Ձեռնարկին հիմնական բաժինը Սարուիսանի «ՏԵ՛Ս ԽՕ-ԶԵՐԴ» եւ «ՄԵՆՔ ՄԵՐ ԱԿՆՈՑՈՎ» գիրքերէն առնուած 52 երգիծանկարներու ցուցադրութիւնն էր:

Յայտագիրին ընթացք տուած մասնաճիւղի երկարամեայ ատենապէտ Վաչէ Սեմերճեան պատշաճօրէն ներկայացուց ձեռնարկին շարժառիթը:

Երգիծանկարիչին անձին ու կեանքին մասին խոսեցաւ նախկին գահինեաբնակ եւ Սարուիսան ընտանիքին մտերիմ Մակի Վարձպէտեանը: Ան ներկայացուց մեծ վարպէտը որպէս մարդամօտ, սրամիտ եւ անկեղծ բարեկամ: Սարուիսանի կենսագրութիւնը լսելով, ներկաները ծանօթացան անոր երիտասարդական տարիներուն կրած դժուարութիւններուն, նաեւ նկարչական յարածուն յաջողութիւններուն՝ մանաւանդ արաբական «Ախապար Ալ Ենմ», «Փրոկրէ Եժիբսիէն», «Ոոզ Էլ Եուսէֆ» եւ այլ թերթերու մեջ արձանագրած նուաճումներուն: Վարձպէտեան շեշտեց Սարուիսանի ազգային-համայնքային գործունեութեան յաջողութիւնը եւ որպէս ռամկավար ազատական գործիչ անոր տարած աշխատանքները:

Ելոյթ ունեցաւ նաեւ ճարտարապէտ Սարգիս Պալմանուկեան, որուն համար Սարուիսան օրինակելի արուեստագէտ եւ ամբողջական նկարիչ մըն է: Պատանեկան տարիներէն ի վեր ան հաւաքած է Սարուիսանի հայկական մամուլին մեջ հրատարակուած հարիւրաւոր գործերը: Պալմանուկեան իր խօսքը թարմացուց Սարուիսանի բոլոր ժամանակներու գործերէն՝ եական նմոյշներու ցուցադրութեամբ, անոնց մասին կարեւոր տեղեկութիւններ հաղորդելով ներկաներուն: «Յայկական Սինեմա» էն մինչեւ «Cette Guerre», «Առաքելութիւն Մը Ի Ծապլվար» (Ընկեր Փանջունի), «Մենք Մեր Ակնոցով», «ՏԵ՛Ս Խօսքերդ», «Մեծապատիւ Մուրացկաններ» եւ այլ գործերէն հաւաքուած ընտիր երգիծանկարներով: Յամապարափակ իր ներկայացումով, Պալմանուկեան արդար տուրք տուաւ սփիւռքահայ աշխարհահռչակ երգիծանկարիչին ու գործիչին:

Գեղարուեստական կարճ յայտագիրը վերջ գտաւ ատենապէտին փակման խօսքով՝ ներկաները իրաւիրելով վաճառքին:

Պատշաճ իիւրասիրութիւն մը կազմակերպուած էր, ինչպէս միշտ, եւ ներկաները մինչեւ ուշ գիշեր վայելեցին Սարուիսանի առթած մշտական ժայռը:

*Արա Ահարոնեան*



## ԳԱՀԻՐԵՒ ՀՔԸՄ-Ը ՎԵՐԱԿՐՈՏԱՐԱԿԵՑ ԱԼԵՔՍԱՆՏՐ ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀԱՏՈՐԸ

Գահիրեւի ՅԲԸՄ-ը վերահրատարակեց 1998-ին լոյս տեսած Ալեքսանտր Սարուխանի մասին հատորը, որ կը ներկայացնեմ երգիծանկարիչին կեանքն ու գործերը:

Արաբերենով հրատարակուած եւ 144 էջե բաղկացած այս գիրը, կը պարփակէ մեծ արուեստագէտին երգիծանկարներէն նմոյշներ, ինչպէս նաև տեղեկութիւններ կու տայ անոր կեանքին եւ տարած անխոնչ աշխատանքին մասին:

Սոյն հատորին վերահրատարակութիւնը ստանձնած եւ պատրաստած է արուեստա-

գէտ Հրանդ քէշիշեան, իսկ թուային (digital) տպագրութիւնը յանձն առած է «Նուպար» տպագրատունը:

Տրուած ըլլալով որ գիրը վերշերս սպառած էր, վարչութիւնը գոհացում տալու համար եղած պահանջներուն, որոշեց վերահրատարակել զայն թուային տպագրութեամբ:

ՅԲԸՄ-ի կայքէջին քաղեց՝  
Անայիս ճիզմէճեան

## ԳԱՀԻՐԵՒ ՀՔԸՄ-Ի «ԾԻԱԾԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԼՍՈՒՄԲԸ Կ'ԱՅՑԵԼՀ ՔԻՏԶԱՆԻԱ



11 Յոկտեմբեր 2013-ին, Գահիրեւի ՅԲԸՄ-ը իր մանկական «Ծիածան» երգչախումբի անդամներուն եւ անոնց ծնողներուն համար զբուապտոյտ մը կազմակերպեց դեպի Քիտզանիա՝ Փառատօնի Օստանը (Festival City), Նոր Գահիրեւի մէջ:

Քիտզանիան՝ որ ազատութիւնը շատագովող միջազգային դաստիարակչական զբուավայր մըն է մանուկներուն համար, ծրագրուած է 4-Էն 14 տարեկան փոքրերուն կրթիչ միջավայր մը ստեղծելու համար, թոյլ տալով անոնց որ զանազան դերեր կատարելով՝ կապկեն իրենց մեծերուն զբաղումները, ըլլան անոնք բժիշկ, ոստիկան,

հաշուապահ, լրագրող կամ սեղանաւոր եւ այդ՝ մանրակերտ աւանի մը մէջ, որ ունի իր ուրոյն փողոցները, շենքերը, խանութները, իիւանդանոցները, դրամատունները, ոստիկանատունները եւայլս:

Սոյն դաստիարակչական պտոյտին մասնակցած են մօտ 21 փոքրիկներ եւ 12 ծնողներ:

«Ծիածան» մանկական երգչախումբի նոր եղանակի փորձերը սկսան 24 Յոկտեմբերին:

ՅԲԸՄ-ի կայքէջին քաղեց՝  
Անայիս ճիզմէճեան



## **ՀԲԸՄ-Ի ԼԻԲԱՆԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ- «ԽՕՍՆԱԿ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑՑԸ ՍՈՒՐԻՈՅ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՆԵՐՍԷՍ ՆԵՐՍՈՅԵԱՆԻ ՀԵՏ**

Բոլորիս ծանօթ է, որ ուղիղ երկու տարիէ ի վեր Արաբական Աշխարհի եւ Միջին Արեւելքի կարգ մը երկիրներէն ներս ծայր առած քամին կը շարունակուի եւ այդ քամիին յործանուտը ստեղծած է աւեր ու քանդում շատ մը երկիրներու՝ մասնաւորաբար հայ ժողովուրդի զաւակներուն համար ապաստան եղած Սուրիոյ մէջ, ուր 98 տարիներէ ի վեր կը բնակին բազմահազար հայեր եւ ուր ունինք կազմաւորուած գաղութ եւ բազմատասնեակ ազգային կառոյցներ:

Յաւալիօրէն, հրդեհը որ բռնկեցաւ Սուրիոյ՝ մասնաւորաբար հայաշատ Յալէպի մէջ, պատճառ հանդիսացաւ, որ քանդուին քաղաքի շատ մը պետական ու մասնաւոր կառոյցները, տնտեսական կեդրոններն ու աշխատանոցները, խանութներն ու բնակարանները: Ժողովուրդը, ներառեալ շատ մը հայորդիներ, մնաց անզործ, անտուն եւ անպատսպար:

Այս տիրող իրարանցումին մէջ, պատի՞ւ Յայկական Բարեգործական Ընդհանուր Սիութեան, որ լաւագոյնս տեղեակ մնալէ ետք մեր ժողովուրդի բեկորներուն վիճակուած այս տիխուր վիճակին, անմիջապէս իր հոգատար ձեռքը հասցուց հոն, օգտակար հանդիսանալու եւ ինամելու համար հայորդիները՝ անխտրականօրէն....:

Արդարեւ, այս ուղղութեամբ կատարուած աշխատանքներուն եւ ընդհանրապէս իրավիճակին ծանօթանալու համար, «Խօսնակ»ի խմբագրութիւնը փափաքեցաւ հարցազրոյց մը ունենալ Սուրիոյ ՀԲԸՄ-ի Շրջանակային Յանձնաժողովի ատենապէտ՝ Պարոն Ներսէս Ներսոյեանի հետ: Ստորեւ ընթերցողին ուշադրութեան կը յանձնենք այդ հարցազրոյցը՝ իր շահեկանութեան համար:

«ԽՕՍՆԱԿ»



**Յարգելի Պարոն Ներսոյեան, կարելի՞ է արդեօք ամփոփ գիծերու մէջ իմանալ թէ այսօրուայ դրութեամբ ինչպիսի կացութիւն կը տիրէ Յալէպի մէջ:**

Սուրիահայ գաղութը ընդհանրապէս եւ հալեպահայ գաղութը մասնաւորա-

պէս կը գտնուի նիւթա-հոգեբանական շատ ծանր կացութեան մէջ:

Երեկի շէն գաղութը այսօր դատապարտուած է հաշմանդամութեան:

Գաղութին կարեւոր մէկ տոկոսը գաղթած է:



Ստիպողաբար լքուած են բազմաթիւ դպրոցական շենքեր:

Անգործ մնացած են հարիւրաւոր հայ երիտասարդներ, որոնց գործատեղիները կա՞մ փլատակ դարձած են, կա՞մ կողոպտուած եւ կա՞մ ալ կը գտնուին վտանգաւոր գոտիներու մէջ:

Ժողովուրդը կ'ապրի անորոշութեան եւ սարսափի մէջ, ամփոփուած միայն քանի մը թաղամասերու մէջ, որոնց շուրջը անընդհատ կը լսուին արկերու եւ ռումբերու պայթիւններու ձայները, կապարներու սուլոցը...

Աղքատացած է մեր ժողովուրդը. շատեր իրենց գործատեղիներուն հետ կորսնցուցած են նաեւ իրենց տուները, հայ տղամարդիկ մեծ մասամբ անկարող դարձած են ապահովելու իրենց ընտանիքներուն օրապահիկը:

Անորոշ է ապագան:

**Հայկական կառոյցները՝ Եկեղեցի, դպրոց, ակումբ, կամ այլ, ի՞նչ պատկեր կը ներկայացնեն այսօր. արդեօք կա՞ն փլատակներ:**

Սուրիոյ մէջ Հայ Առաքելական համայնքը ունի 20 Եկեղեցի, որոնցմէ հինգը կը գտնուին Հալեպի մէջ:

-Հայ Կաթոլիկ համայնքը ունի 12 Եկեղեցի, որոնցմէ հինգը կը գտնուին Հալեպի մէջ:

-Հայ Աւետարանական համայնքը ունի 10 Եկեղեցի, որոնցմէ չորսը՝ Հալեպի մէջ:

Ռմբակոծութեան, հրթիռարձակումի եւ կրակոցներու հետեւանքով վնասներ կրեցին Յոմսի Ս. Մեսրոպ, Եագուպիէի Ս. Զուարթնոց, Ռաս Ուլ Այսի Ս.Յակոբ, Տէր Զօրի Ս. Նահատակաց եւ Մարկատէի Ս. Յարութիւն Հայ Առաքելական Եկեղեցիները:

Ամբողջութեամբ իրոյ ճարակ դարձաւ Հալեպի Հայ Առաքելական Ս. Գեղրդ Եկեղեցին:

Կը գործեն Յայ կաթոլիկ եւ Յայ Աւետարանական Եկեղեցիները:

Իր դռները փակ կը պահէ Ս. Թառասնից Մանկանց Մայր Եկեղեցին, որովհետեւ կը գտնուի անապահով վայրի մէջ, մասամբ կը գործէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին, միայն Ս. Աստուածածին Եկեղեցին կարելիութիւնը ունի իր դռները բաց պահելու Եկեղեցական բոլոր արարողութիւններուն եւ ծիսակատարութիւններուն համար:

Գալով դպրոցներուն, ըստմ որ երկրորդական հայ վարժարանները կանուխիւն սկսան իրենց դասընթացքները: ՀԲԸՄիութեան Լ.Ն.-Գ.Կ. Կենրունական վարժարանը 2012-2013 ուսումնական տարեշրջանը սկսաւ պետականօրեն նշուած ժամանակին, միայն մանկապարտեզի բաժինի դռները աւելի ուշ բացինք: Շեշտեմ՝ որքան ալ ծանր էր մեզի համար, որոշում առինքու մէկ հայ աշակերտ նիւթական պատճառով դպրոցին դուրս գգել:

Հալեպի հայկական վարժարաններուն վիճակը ծանր է, աւելի քան մէկ երրորդով պակսած է աշակերտութեան թիւը, աշակերտութեան մեծ մասը անվճարունակ է: Կիլիկեան վարժարանի շենքերը վնասուած են եւ դասընթացքները կը կատարուին Ն.Ս.Ս. Միութեան համեմատաբար նեղլիկ շենքին մէջ: Ազգային հինգ վարժարանները տեղաւորուած են «Կիլպէնկեան» վարժարանի շենքին մէջ, որովհետեւ միւս շենքերը կը գտնուին վտանգալից շրջաններու մէջ, ուր ամիսներէ ի վեր կան նաեւ դիպուկահարներ, մինչեւ այս խանակ իրադրութիւնը իր դռները վերջանականապէս փակած Մեսրոպիէան վարժարանը Ենթարկուած է նիւթական ծանր վնասներու...

Քանդուած է ՀԲԸՄ-ի Հ.Ե.Ընկերակցութեան մարզական համալիրը իր աւագանով, դաշտով ու ճաշարանով:

Ռմբակոծման պատճառով որոշակի



վնասներ կրեց նաեւ Կրթասիրաց Չեմպերնեան վարժարանը:

Ոմբակոծումներու պատճառով ծանր վնասներու ենթարկուեցան Յալեպի Հայ Ծերանցը, Ազգային Պատսպարանը, Վերժին Կիլպենկեան հիւանդանոց-մայրանցը: Մեր պապիկներն ու մամիկները տեղափոխուած են «Վերժին Կիլպենկեան» հիւանդանոց, որ ցաւօք այնքան ալ ապահով վայրի մը մեջ չի գտնուիր: Պատսպարանի մանուկները տեղափոխուած են «Արամ Մանուկնեան» կեդրոն:

Սևացեալ կառոյցներուն վնասները թեթեւ են՝ ապակի, դուռ, պատուհան (Ք.Ե.Ա. ճեմարան, ՀՄԸՆ-ի մարզաւան, Սիս քնակարանային համալիր Եւայլն):

Բերիոյ Թեմի գրասենեակները տեղափոխուած են, հարկադրաբար փակ կը մնան Թ.Ս.Միութեան եւ Գերմանիկ Վասպուրական Մշակութային Միութեան կեդրոնները:

Ցարդ Յալեպահայութեան Շտապ Օգնութեան Գործադիր Մարմնին մօս քնակարանային վնասներու հատուցում ստանալու համար արձանագրուած են 261 ընտանիքներ, գործատեղիի հատուցում ստանալու համար 70 անուններ: Այս թիւերը նուազագոյնն են, նկատի առնելով, որ բազմաթիւ տուժածներ տակաւին դիմում չեն կատարած: Նշենք նաեւ, որ բազմաթիւ գործատեղիներ ամբողջութեամբ քանուած են, եւ շատ գործատեղիներու մասին իրենց տէրերը անտեղեակ են, որովհետեւ չեն կրնար անոնց գտնուած վայրերը երթալ:

Յայկական գերեզմանոցներն ալ արդեն կը գտնուին վտանգաւոր գօտիի մեջ եւ մեր մեռելներն իսկ չենք կրնար մեր գերեզմանոցներուն մեջ թաղել....

Այս ամենով հանդերձ պէտք է արձանագրել, որ մեր եկեղեցական եւ աշխարհիկ բոլոր կառոյցները կը գործեն, կը գործեն անվիատ, անձնուիրաբար

ծառայելով գաղութիս, ի խնդիր անոր գոյապահպանման այսօր, եւ յանուն անոր վաղուայ Վերականգնումին:

**Ե՞րբ եւ ինչպէ՞ս հայկական եկեղեցական եւ միութենական շրջանակներ սկսան միասնական աշխատանք տանիլ, սատար հանդիսանալու համար հալեպահայութեան: Ինչպէ՞ս կը գնահատէք ՀԲԸՆիութեան դերը կատարուած օժանդակութեանց մեջ:**

ՀԲԸՆիութիւնը հարիւրամեայ փորձ ունի բարեգործութեան մեջ, անոր առաքելութիւնը եղած է բարեսիրութիւնն ու բարեգործութիւնը. Մեկ դար անընդհատ մեր միութիւնը գործած է գիտակցելով իր առաքելութեան յոյժ կարեւութեան, Սփիւռքի թէ հայրենիքի մեջ:

Մենք մեր գործունեութիւնը կը շառուսակենք Սուրբոյ Ներկայ դժուարին իրավիճակին մեջ: 6 Օգոստոս 2012-ին մենք կազմեցինք արտակարգ իրավիճակի մարմին մը, որն իր կարգին գործադիր մարմիններ ստեղծեց ճեղիրեի, ծովափի, Յալեպի եւ Դամակոսի մեջ:

2012-ի ամրան, երբ Սուրբոյ խառնակ վիճակը աւելի եւս սկսաւ սրիլ հայաշատ քաղաքներու մեջ, քով-քովի եկան հայ երեք յարանուանութիւնները, միութիւններն ու կազմակերպութիւնները եւ որոշեցին միասնաբար աշխատիլ, կարելիին չափ դիմագրաւելու գաղութիս սպառնացող բոլոր վտանգները: Այսպիսով, Յալեպի մեջ յառաջացաւ Շտապ Օգնութեան Կեդրոնական Մարմինը, որ իր գործադիր մարմինները կազմեց Սուրբոյ հայաշատ բոլոր քաղաքներուն մեջ:

ՀԲԸՆիութիւնը իր ուրոյն, վիթխարի աշխատանքներուն զուգահեռ, հանդիսացաւ այս մարմնին հիմնադիրներէն, Սուրբոյ հայաշատ բոլոր քաղաքներուն մեջ մեր Միութիւնը այս մարմնին մեջ վերցուցած է կարեւոր դեր եւ պատասխանատու պաշտօններ, անոր



աշխատանքներուն իր անվերապահ եւ գործոն մասնակցութիւնը բերելով նիւթապէս եւ բարոյապէս:

Ծտապ Օգնութեան եւ վերականգնումի գործադիր մարմինները կարեւոր դեր կը կատարեն անհրաժեշտ բոլոր մարզերէն ներս, մասնաւորաբար սննդակարուտներուն, վիրաւորներուն, եւ տնանկներուն կամ իրենց տուներէն ապահով վայր տեղափոխուած մեր ժողովուրդի զաւակներուն օգնութեան հասնելու անկոտրում կամքով:

Գալիք ամիսներուն, ըստ կարելիութեան, Սուրիոյ Ծտապ Օգնութեան Կեդրոնական Մարմինը օգտակար պիտի դառնայ Սուրիոյ մեջ գտնուող հայկական բոլոր վարժարաններուն, նկատի առնելով որ հայ աշակերտներու ծնողներուն 90 տոկոսը անկարող են իրենց զաւակներուն կրթաթոշակները վճարելու:

Նշեմ նաեւ, որ մեր Միութիւնը սերտօրէն կը համագործակցի զաղութիս մեջ գործող այլ բարեսիրական հաստատութիւններու՝ ՍՕԽ-ի, Ճինիշեան Յիշատակի Ձեռնարկի եւ Գարակեօգեան հիմնարկի հետ, նաեւ հայ կրօնական երեք յարանուանութիւններուն հետ, միշտ մեր բարեգործութիւնը աւելի ընդգրկուն դարձնելու մտահոգութեամբ:

**Ըսդհանրապէս ինչպիսի՞ օժանդակութիւններ ցուցաբերուեցան հալեպահայ ընտանիքներուն, ի՞նչ պայմաններու տակ:**

ՀԲԸՄիութիւնը Դալէաի մեջ միայն, պարբերաբար, արդէն հինգերորդ անգամ, պարեն եւ այլ անհրաժեշտ իրեր յատկացուց 2700 կարօտեալ հայ ընտանիքներու, որոնց կարգին Նոր Տարուայ սեմին բրդեայ վերմակներ, անուշեղիններ:

Նոյնպիսի օգնութիւն կը ցուցաբերէն նաեւ Միութեան մասնաճիւղերը Սուրիոյ հայաշատ բոլոր քաղաքնե-

րուն մէջ:

Նիւթապէս օգնութեան կը հասնիսք տնանկներու, հիւանդներու եւ վիրաւորներու: Միութեան կեդրոնին մէջ երկու սենեակ պատրաստած եւք նախնական բուժօգնութեան համար, մեր վարժարանի ինքնաշարժերէն մէկը վերածուած է շտապ օգնութեան մեքենայի, մեր դպրոցի մասնաշենքերէն միևնույն պատրաստ է անհրաժեշտութեան պարագային ընդունիլ տասնեակ հայ ընտանիքներ:

Առայժմ ամենաընդգրկուն օգնութիւնը պարէն է: Պարէնի կողովները իրենց տերերուն կը հասնին ամենակազմակերպուած ձեւով: Կողովները ամենայն բժախնդրութեամբ կը պատրաստուին Յ.Ե.Ընկերակցութեան հրաշալի երիտասարդներուն կողմէ, որոնց անձնագոհ եւ անձնուեր աշխատանքը անգնահատելի է: Մեր միութեան կարօտեալները կը դիմաւորեն անկեղծ ժպիտով, շորոյայ հիւրասիրելով: Մեր երիտասարդները պարէնի կողովները կը տեղաւորեն մեր վարժառանին կողմէ տրամադրուած ինքնաշարժին մէջ եւ կը հասցնեն մինչեւ կարօտեալին կացարանը: Մեր Միութեան Յ.Ե.Ը.-ի տղաքն ու աղջիկները յոգնութիւն ինչ զսել է չեն գիտեր: Անոնք կարեւորութիւն «չեն տար» նաեւ ռումբերու պայթիւններուն եւ կապարներու սուլցուններուն. ամէն գնով, որքան ալ դժուար յաղթահարելի ըլլան խոչընդուտները, պէտք է ճարուին եւ գնուին անհրաժեշտ պարէնամթերքները եւ հասնին կարօտեալներու հասցեներուն:

Մօտ օրէն գործի կը դնենք նաեւ ճաշի ծրագիրը՝ շաբաթական դրութեամբ, ամիսը չորս անգամ, հարիւր աղքատ անձերու:

Միութեանս շենքը ունի ջրհոր, զոր շուտով պիտի օժտենք զտիչ սարցերով, անհրաժեշտութեան պարագային ինքնաբաւ ըլլալու ըմպելի ջուրով, մա-



տակարարելու հաւանական ապաստանեալները: Տայ Աստուած որ այդօրուան չհասնի մեր զաղութը:

Կարեւորութեամբ կը նշեմ այս, որ մեր Միութիւնը կարելիութեան սահմանին մէջ օգնութեան ձեռք երկարեց նաեւ տեղացի տեղահանուած եւ դպրոցի մը մէջ տեղաւորուած 300 անձերու, արժանանալով անոնց շնորհակալական ջերմ խօսքերուն:

**Նկատի ունենալով Յալեպի ընդարձակութիւնը եւ հոև ապրող հայքնակիշներու բնակարաններուն հեռաւորութիւնը, ինչպիսի՞ միջոցներ որդեգրեցիք, որպեսզի նպաստներ բաժնեք հալեպահայութեան:**

Օգոստոս 2012 թուականին երբ ՀԲԸ Միութեան Կեդրոնական Վարչական Ժողովի հաւանութեամբ եւ անվերապահ քաջալերանքով կազմեցինք Արտակարգ Վիճակի Սարմինը, անմիջապես կապ հաստատեցինք երեք յարանուանութեանց Առաջնորդներուն, ինչպես նաեւ գաղութիս մէջ գործող հայկական բոլոր միութիւններուն, կազմակերպութիւններուն եւ հաստատութիւններուն հետ, խնդրելով մեզի տրամադրել իրենց շրջանակներու կարուտեալ ընտանիքներուն ցանկերը: Բոլորը սիրով ընդառաջեցին մեր նախաձեռնութեան, հետեւաբար մեր բարեգործութեան դաշտը ընդգրկեց ամբողջ Յալեպը: Մենք կը նախատեսէինք պարեն յատկացնել 500 հայ ընտանիքի, սակայն կարուտեալ ընտանիքներու թիւը ուրաքանչյուր հասաւ 2700-ի: Ահա թէ ինչու Միութեան Արտակարգ Իրավիճակի Սարմնին գործնականորեն օժանդակելու համար զօրաշարժի Ենթարկութցան Միութեան բոլոր Վայշութիւններն ու յանձնախումբերը, մեր Երիտասարդները Վերոյիշեալ մարմնին հետ աշխատեցան եւ կը շարունակեն աշխատիլ գիշեր-ցերեկ, որոշեալ ժամանակին հասնելու բոլորին, որով եւ պայմանաւորուած է մեր առաքելութեան յաջողութիւնը:

**Ներկայ դրութեամբ Յալեպին արտագաղթողներու թիւին մասին կարելի՞ է արդեօք յստակ գաղափար մը կազմել:**

Յալեպին արտագաղթողներուն վերաբերեալ որոշ գաղափար մը կարելի է կազմել հիմնուելով հալեպահայ վարժարաններու աշակերտութեան ներկայ ճշգրիտ թիւներուն վրայ: Ոհաւասիկ տիսուր եւ մտորումի տեղի տուող իրական պատկերը.

-Ազգային վարժարաններ՝ ԶԵԱ Ճեմարան, Չաւարեան, Սահակեան, Կիլապեսկեան, Յայկագեան, նախապես 3000, այժմ 1800:

-Միութեանական վարժարաններ՝ Լ.Ն.-Գ.Կ., Կիլիկեան, Կրթասիրաց, նախապես 2050, այժմ 1650:

-Յամայնքային վարժարաններ՝ Միհիթարեան, Բեթել, Չուարթենց, նախապես 950, այժմ 650...

Եթէ համեմատենք նախկինն ու ներկան, առանց մեծ ճիգ գործադրելու մենք մեզ կը գտնենք արտագաղթողներու եւ մնացողներու կրկնակի տիսուր պատկերներուն առջեւ...

**Մինչեւ օրս քանի՞ հայեր իրենց կեանքը կորսնցուցին եւ քանի՞ վիրաւորներ կան ներկայ դրութեամբ ու ինչպիսի՞ դարմանումներ կատարուեցան ու կը կատարուին տակաւին:**

Ցաւով պէտք է նշեմ որ մեր գաղութը շատ սուլ վճարեց եւ դեռ կը վճարէ, Սուրիական մեր հայրենիքին մէջ ստեղծուած այս ծանր կացութեան ընթացքին նիւթականին հետ ունենալով նաեւ մարդկային կորուստներ: Ցայսօր մենք տուած են 49 անմեղ նահատակներ, ունեցած ենք 106 վիրաւորներ, որոնք արդէն ապաքինած են. ճամբորդութեան ընթացքին կամ քաղաքամերձ իրենց գործատեղիներու ճամբուն վրայ առեւանգուած են 70 հայորդիներ,



որոնց բացարձակ մեծամասնութիւնը վերադարձած է իր ընտանեկան օճախը, թէեւ փոխան մեծ փրկագիներու:

### **Ի՞նչ կ'ուզեք հաղորդել գաղթաշխարհի հայութեան:**

Նախ կ'ուզեմ խօսք ուղղել սուրբիահյութեան: Սիրելինե՛ր, հարազատնե՛ր, դիմանանք փորձութիւններուն, քաջ գիտակցինք որ իւրաքանչիւրս անքակտելի մասնիկն ենք մեր գաղութին եւ իւրաքանչիւրիս կեանքն ու կենցաղը կը յուզէ բոլորս: Ուստի հաւաքականօրէն, միասնաբար դիմագրաւենք բոլոր դժուարութիւնները, հաւատալով որ անպայման պիտի վերագտնենք մեր երեմսի կենսունակութիւնը:

Իմ շերմ եւ խորին շնորհակալութիւնս կը յայտնեմ ՀԲԸՍիութեան Շրջանակային եւ Տեղական վարչութիւններու ընկերներուն, Արտակարգ Մարմինի իւրաքանչիւր անդամին, Տիկնաց վարչութեան, Առողջապահական յանձնախումբին, Հ.Ե.Ընկերակցութեան Յալեպի Գործադիր վարչութեան, Տիկնացին եւ մեր երիտասարդներուն, որոնք Սուրբիոյ միւս մասնաճիւղերու իրենց միութենական ընկերներուն հետ, անմնացորդ նույրումով աշխատեցան եւ կ'աշխատին:

Արտագին շնորհակալութիւն կը յայտնեմ աշխարհասփիւր հայութեան, Վստահ ըլլալով, որ ամեն հայ պիտի շարունակէ իր լուման ներդնել օգնելու սուրբիահյութեան, այս կամ այն հաստատութեան միջոցով: Վստահեց՛ք, Վստահ եղէք, որ ձեր օգնութիւնները կը հասնին մեզի, ինչ խողովակով ալ դրկուին՝ Ամենայն Յայոց թէ Մեծի Տան Կիլիկիոյ կաթողիկոսութեանց, ՀԲԸՍ-ի թէ Յ.Օ.Ս.-ի, Յայ կաթողիկենու թէ Յայ աւետարանականներու, Ճիշիշեան Յիշատակի Ձեռնարկի թէ Յ.Գարակեօցեան հաստատութեան միջոցով, բոլորը կը ծառայեն նոյն նպատակին:

Յատուկ շնորհակալութեան եւ գևահատանքի խօսք ունիմ ուղղելիք ՀԲԸՍիութեան Նախագահ Մեթութեան Սերութեան Սիրին Արեւելքի պատասխանատու Տիար Վազգեն Եագուականին, իրենց անվերապահ զօրակցութեան համար: Անոնք մշտական կապի մէջ եւ մեզի հետ: ՀԲԸՍիութեան Կեդրոնի եւ բոլոր անդամներուն նիւթական եւ բարոյական զօրակցութեան շնորհիւ մենք կրցանք եւ պիտի կարենանք շարունակել մեր մեծ Միութեան առաքելութիւնը՝ ծառայելու մեր ժողովուրդին եւ թեթեցնելու անոր կարիքները:

Կ'ուզեմ նաեւ իմ սերս, յարգանքս եւ գևահատանքս փոխանցել Սուրբիոյ Շտապ Օգնութեան եւ Վերականգնումի Մարմինի ժողովական ընկերներուն եւ շրջաններու մէջ բոլոր գործադիր մարմիններու մէջ աշխատող նույրեալներուն, որոնք գիշեր ցերեկ պատուաստ են օգնելու եւ պաշտպանելու մեր սիրելի հայ ժողովուրդը:

Դժուարին օրեր կ'անցընենք, առաւել դժուար օրեր կը սպասեն մեզ:

Մենք պիտի մսանք, պիտի դիմանանք եւ դիմագրաւենք բոլոր դժուարութիւնները, իսկ վաղը, երբ ցանկալի խաղաղութիւնը տիրէ սուրբիական սիրելի հայրենիքին մէջ, պիտի լծուինք մեր գաղութի՝ Մայր Գաղութի վերականգնման աշխատանքներուն:

Կը հաւատանք որ այս ամենը պիտի կատարենք միասնաբար, համայն հայութեան ուժերով, ի Սփիւրս եւ ի Յայաստան աշխարհի:

«ԽՕՍՆԱԿ»  
Ապրիլ 2013

## ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՏՐԱԿԻ ՅԱԶՈՂՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՑԱՅԱՅՏԵԼՈՒ ՓՈՐՁ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՌՈՒՏԱԿԱՅԱՆԻ ՄԸ ԿՈՂՄԻ



Բոլորս գիտենք որ ճատրակը արքաներու խաղ է:

Դարձեալ բոլորս գիտենք որ ճատրակը կը մարզէ եւ կը զարգացնէ ուղեղը:

Սակայն ինչո՞ւ հայերը գերազանց են ճատրակի մեջ, ո՞չ ոք կրնայ բացատրել:

Հայաստանի ճատրակի հաւաքականին եւ հայ ախոյեաններու պարբերական յաղթանակները միջազգային մրցաշարերու ընթացքին, մշտապես միջազգային հեղինակաւոր լրատուամիջոցներու հետաքրքրութիւնը յարուցած են: Անոնք կը փորձեն պարզել թէ ինչն է հայկական ճատրակի յաջողութեան գաղտնիքը:

Վերջերս արաբական հեռուստակայան մը իր հաղորդումներէն մեկը նուիրած էր հայկական ճատրակին:

«Հայաստան միակ երկիրն է աշխարհի տարածքին, ուր ճատրակի դասերը ընդգրկուած են պարտադիր կոթական ծրագրէն ներս, եւ այս նախաձեռնութիւնը լիովին հասած է իր

նպատակին: Ընդամենը երեք միլիոն քնակչութիւն ունեցող կովկասեան այս երկիրը ճատրակային գերտերութիւն մըն է: Հայաստանն աւելի քան 30 ախոյեաններ ունեցած է, Հայաստանի այր մարդոց հաւաքականը յաղթած է 2006, 2008 եւ 2012 թուականներու ճատրակի Համաշխարհային Ողիմպիականներու ժամանակ», - կը պատմէ հեռուստակայանը՝ շեշտադրելով Լեւոն Արոնեանի՝ ՖԻՏԵ-ի լաւագոյն երրեակին մեջ ընդգրկուած ըլլալու հանգամանքը:

Ինչպէս կը յիշենք, երկու տարի առաջ Հայաստանի դպրոցներէն ներս սկսաւ ճատրակի՝ որպէս դպրոցական նիւթ դասաւանդութիւնը: Հայաստանի կառավարութիւնն աւելի քան երեք միլիոն տոլար տրամադրած է երկրի բոլոր դպրոցներէն ներս ճատրակը որպէս պարտադիր դասաւանդման նիւթ ընդգրկելու ծրագրին եւ դպրոցները ճատրակի համապատասխան պիտոյքներով ապահովելու համար: Յատկացուած պիտճեին զգալի մասը



ուղղուած է ճատրակի մարզիներ վերապատրաստելու եւ նոր, լաւ ուսուցիչներ պատրաստելու համար:

ՀՀ Կրթութեան Եւ Գիտութեան նախարար Արմեն Վշտեան նշած է, որ յառաջիկայ տարիներուն աւելի շատ գումար պիտի յատկացուի այդ նպատակին համար: «Ծրագրի նպատակը ոչ միայն նոր ախոյեաններ պատրաստելն է, այլեւ լաւ հասարակութիւն մը դաստիարակելը Եւ երիտասարդ սերունդին մօտ ստեղծագործական մտածողութիւն խթանելը: Ճատրակը բազմակողմանի կարողութիւններ կը զարգացնէ, ինչպէս՝ առաջնորդելու, որոշումներ կայացնելու, ռազմավարական ծրագրաւորման հմտութիւններ, տրամաբանական մտածողութիւն Եւ պատասխանատութեան զգացում»:

«Աշխարհի ապագան կախուած է այնպիսի ստեղծագործ առաջնորդներէ, որոնք կը կարողանան ճիշդ որոշումներ կայացնել Եւ պատասխանատութիւն կրել սխալ որոշումներու համար», - ըսած է Պարոն Վշտեան:

Անցեալ տարուընէ հայրենի հոգեբաններու խումբ մը՝ Հայաստանի ճատրակի ֆետերասիոնի նախագահութեան անդամ, հոգեբան Ռուբեն Աղուզումցեանի գլխաւորութեամբ, կ'ուսումնասիրէ երիտասարդներու մտածողութեան վրայ ճատրակի ծգած ազդեցութիւնը: Ուսումնասիրութեան նախնական արոիւնքները ցոյց տուած են որ ճատրակին լաւ տիրապետող երեխաները որոշակի անձնական յատկանիշեր կը որսեւորեն. ինչպէս՝ անհատականութիւն, ստեղծագործական մտածողութիւն, արագ արձագանգելու Եւ համեմատական վերլուծական կարողութիւններ: Ո. Աղուզումցեանը ընդգծած է որ ճատրակը կը բարելաւէ երեխաներու հաղորդակցութեան հմտութիւնները Եւ կը զարգացնէ անոնց մտաւոր կարողու-

թիւնները:

Ճատրակը կրթական ծրագիրներս ներս ընդգրկելու հայաստանեան յաշող փորձը քաջալերած է նաեւ այլ երկիրներ. մասնաւորաբար Յունգարիան, որ կը պատրաստուի այս տարի ճատրակը ներգրաւելու տարրական դպրոցներու ազգային կրթական ծրագրին մեջ: Մոլտովիան, Ուքրանիան եւ Սպանիան նոյնպէս հետաքրքրութիւն ցուցաբերած են նմանատիպ ծրագրի իրականացնելու ուղղութեամբ: Իսկ Անգլիոյ, ԱՄՆ-ի, Չուիցերիոյ, Յնդկաստանի, Ռուսաստանի եւ Զուապայի դպրոցներէն ներս՝ հայաստանեան օրինակէն տպաւորուած, արդէն իսկ ճատրակի պահեր կը դասաւանդուին, սակայն այդ քայլը տակաւին համազգային օրենսդրութեամբ չէ որդեգրուած:

Եթուստակայանը անդրադարձած է նաեւ ճատրակի նկատմամբ հայերու ցուցաբերած մասնաւոր վերաբերմունքին Եւ հայկական մշակոյթին մեջ այս խաղին ունեցած նշանակութեան. «Արեւոտ օրերուն Երեւանի գրօսայգիները լի են ճատրակ խաղացող մարդոցմով: ...Երեւանի ճատրակի Տունը նոյնպէս կը վկայէ Երևան ներս առկայ ճատրակային տեսդին մասին, ուր ամեն օր տասնեակ ճատրակ խաղացողներ՝ երիտասարդներ Եւ ծերեր, երկար ժամեր կ'անցընեն ճատրակի տախտակին առջեւ»:

«Հայերը միշտ ալ խնդիրներ լուծելու սովոր եղած են, քանզի մենք միշտ ալ խնդիրներ ունեցած ենք: Յաճախ ատիկա ոչ թէ լաւ կամ վատ ապրելու հարց եղած է, այլ՝ ըլլալ- ըլլալու: Իսկ ճատրակը խնդիրներ կը լուծէ խաղատախտակին վրայ: Յետեւաբար, պատահականութիւն չէ որ մեր երկիրն այսքան լաւ է ճատրակի մարզին մեջ», - նշած է Ռուբեն Աղուզումցեան:

Թաղեց՝ Շաքէ Մարգարեան



## ՀԵՂԻՈՊՈԼՍՈՅ ՀՄԵՍ ՆՈՒԹԱՐԻ 2013-ի ՊԱՍ-ՔԷՐ ՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ-ՔԸ

«Եգիպտահայ Պասքեթ Պոլի Մրցաշարը»ը աւանդութիւն դարձած այս մարզական շարժումն է, որուն միջոցով տարին հինգ անգամ Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ մարզիկներն ու մարզասերները կը մրցին, կը հանդիպին ու սերտ կապեր կը հաստատեն իրարու հետ:

Այս մրցաշարքերը, որոնք սկիզբ առած են 1970-ական թուականներուն, ի բաց առեալ քանի մը անգամ պատահած ընդհատումներէ (կրիւներու պատճառով), յարատեւցին մինչեւ 2011:

Եգիպտոսի մեջ տիրող անկայուն ու անապահով կացութեան պատճառով, քանի մը անգամ Աղեքսանդրիոյ ՀՄԵՍ ՆՈՒՊԱՐի եւ ՀՄԵՍ Կամքի մրցաշարքերը անկարելի եղան կազմակերպել: Նոյնիսկ Գահիրէի մրցաշարքերուն Աղեքսանդրիոյ խումբերը բացակայեցան:

Մրցաշարքեր, որոնք տարիներ շարունակ հեշտօրէն կը կազմակերպուէին ու յաջողութեամբ կ'աւարտէին, յանկարծ ուրիշ շատ մը կայուն երեւյթներու նման, անվերադարձ անյայտանալու ու գաղութիւն յուշամատեանին մեջ տեղ գրաւելու վտանգին ենթարկուեցան:

Աղեքսանդրիոյ ՀՄԵՍ ՆՈՒՊԱՐի Յուլիսին եւ ՀՄԵՍ Կամքի Օգոստոսին կայանալիք մրցաշարքերը շնչուեցան՝ յուսախարութեան մատնելով բոլորը: Երբ Յոկտեմբերի սկիզբը, Գահիրէի ՀՄԵՍ ՆՈՒՊԱՐի տարեկան մրցաշարքին թուականնեւ հազիւ շաբաթ մը առաջ, Ս. Թերեզայի եւ Աղեքսանդրիոյ գոյգ խումբերուն բացակայութիւնը կը սպառնար մրցաշարքին կայացման, յանկարծ միտքս ինկաւ հանճարեղ գրագետ ու հասարակական գործիչ Գրիգոր Զօհրապի (1861-1915) խիստ տպաւորիչ պատմուածքը՝ «Կոտրելէն Ետք», ուր տարիներ շարունակ հեղինակին սեղանին մեկ ծայրը լքուած յախճապակիէ սուրճի սկահակին կոտրելէն Ետք միայն կարողացաւ ըմբռնել անոր արժեքաւոր ըլլալը:

Ակումբներու պարագային ալ, ծեռնարկներ, որոնք կանոնաւոր կերպով կը կազմակերպուին տարուե տարի, կը դառնան ակնկալելի երեւյթներ, որոնք յաճախ չեն գնահատուիր: Միայն անոնց անդարձ կորուստն է, որ կը մղէ որոշ մարդոց կառչի նոյնիսկ անոնց չնչին մեկ մասին:

Այս գաղափարէն մղուած, Գահիրէի ՀՄԵՍ ՆՈՒՊԱՐի վարչութիւնը վճռակամ կերպով, ամեն դժուարութիւններ ու յուսախարութիւններ անտեսելով, կազմակերպեց իր տարեկան պասքեթ պոլի մրցաշարքը, որ կը գուգարիպէի Եգիպտոսի Զինեալ Ուժերու 6 Յոկտեմբերի յաղթանակի 40-ամեակին: Ի՞նչ փոյթ որ փոխան երեք օրուան, մրցումները միայն Շաբաթ, 5 Յոկտեմբերին տեղի ունեցան՝ ի ներկայութեան հիւրընկալ խումբին եւ ՀՄԵՍ Արարատին:

Յայտագիրը ճոխացուցին ակումբին տարբեր տարիքի ու սեռի խումբերուն մրցումները: Երեկոյեան ժամը 5-ին տեղի ունեցաւ հետաքրքրական մրցում մը Գահիրէի ՀՄԵՍ ՆՈՒՊԱՐի եւ Սեբքա Յատիտի 16 տարեկաննեւ վար աղջիկներուն խումբերուն միջեւ: Ակումբին աղջիկներուն խաղարկութիւնը զգալիօրեն բարելաւուած էր, անոնք կը խաղային արագ ու ինքնավստահ, մանաւանդ որ կրցած էին սկիզբէն իսկ առաւելութիւն արձանագրել: Մրցումը աւարտեցաւ ի նպաստ ՀՄԵՍ ՆՈՒՊԱՐին՝ 38-16 արդիւնքով:

Վարձը կատար խումբին պատասխանատու Տիկին Սեւան Տրդատեանին եւ մարզիչ Մակետին. իրենց յարատեւ աշխատանքին արդիւնքն էր այս յաղթանակը:

14 տարեկաննեւ վար տղաքը արդէն անհամբեր կը սպասէին դաշտ իշնելու ու մրցելու Նատի Ել-Չուհուրի հետ: ՀՄԵՍ ՆՈՒՊԱՐի պատանիները իսկապես բարձրորակ ու ինքնավստահ խաղարկութիւն մը ցուցաբերեցին ու առաջին վայրկեաններէն իսկ գերազանց էին: Մրցումը աւարտեցաւ ի նպաստ ՀՄԵՍ ՆՈՒՊԱՐի տղոց՝ 58-26 ար-



դիւնքով:

Կարձքը կատար պատասխանատու Պր. Արմեն Պալթայեանին եւ մարզիչ Մակետին, իրենց համբերութեան ու տարած աշխատանքին համար:

Օրուան երրորդ մրցումը ՀՄԸ ՆՈՒՊԱՐԻ աղջիկներու Ա. խումբին եւ Ղապայի միջեւ եր: Խաղը սկսաւ բաւական լաւ եւ ի նպաստ ՀՄԸ ՆՈՒՊԱՐԻ աղջիկներուն, որոնք ճիշդ արձակումներով առաւելութիւն ապահովեցին մինչեւ երկրորդ քառորդախաղին կեսը, երբ յանկարծ լաւագոյն խաղացողներէն Սեւան Վարժապետեան սայթաքեցաւ ու արմուկին Վրայ իյևալով՝ անկարող եղաւ խաղը շարունակել: Խումբը սաստիկ ճնշումի ենթարկուեցաւ, մանաւանդ որ երկու խաղացողներ կը բացակայէին այդ օրը: Մրցումը աւարտեցաւ ի նպաստ Ղապայի աղջիկներուն՝ 42-44 արդիւնքով:

Կարձքը կատար խումբին պատասխանատու Տիկին Սոսի Յակոբեանին, մարզիչ Ալաա Զահրանին եւ օգնական մարզիչ Մակետին, որոնց ճիգերուն շնորհիւ ՀՄԸ ՆՈՒՊԱՐԻ աղջիկներուն Ա. խումբը կը մասնակ-

ցի Գահիրեի եւ Կիզեի շրջաններու ֆետրասիոնի մրցումներուն:

Նախքան վերջին մրցումին սկսիլը, ակումբին ատենապետ Պր. Ժիրայր Տեփոյեան բարի գալուստ մաղթեց բոլորին, որոնք եկած էին քաջալերելու ՀՄԸ ՆՈՒՊԱՐԻ մրցաշարը: Ան շնորհակալութիւն յայտնեց Գերշ. Տ. Աշոտ Եպս. Մնացականեանին, որուն հովանաւորութեան տակ եր մրցաշարը ու Տէր եւ Տիկին Նուպար Սիմոնեանին՝ ատենապետ Գահիրեի Պատկ. Թեմական ժողովին, որ օրուան նախագահի եր: Մասնաւոր գնահատանքի խօսք ուներ Տէր եւ Տիկին Վարդ Ալեքսանեանին, որոնք նուիրած էին բոլոր մետալները: Վերջացնելէ առաջ, Պր. Տեփոյեան շնորհակալութիւն յայտնեց ՀՄԸ Արարատի խումբին՝ իրենց մասնակցութեան համար:

Այս տարուան ՀՄԸ ՆՈՒՊԱՐ-ՀՄԸ Արարատ մրցումը բացառաբար խաղաղ ու հաշու եր, քանի որ իւրաքանչիւր խումբ կը բաղկանար երկու վեթերան եւ երեք երիտասարդ մարզիկներէ: Մրցումը հետաքրքրական ըլլալէ աւելի, զուարճալի եր ու աւարտեցաւ 57-44 արդիւնքով՝ ի նպաստ ՀՄԸ ՆՈՒՊԱՐին:

Շնորհակալութիւն Գահիրեի ՀՄԸ ՆՈՒՊԱՐի վարչութեան, այս մրցաշարը կազմակերպելուն համար՝ հակառակ բազմազան դժուարութիւններու:

Մաղթենք որ Եգիպտոս շուտով վերագտնէ իր ապահով վիճակը եւ Եգիպտահայ գաղութը այլեւս չգրկուի իր հոչակաւոր պասքեթ պոլի մրցաշարերէն:

**Սոսի Ներետեան-Յակոբեան**

